

ՏԵՂԵԿԱՏՈՒ

ԻԴԵՂԻԵՂԱԾՈՒ

ديجيجادو

Հրատարակութիւն Գաբիրէի Հ.Բ.Ը.Լ.Ի

نشرة جمعية القاهرة الخيرية الأرمنية العامة

William
Saroyan



Լուսանկար՝ Փօլ Գալինեանի

ՏԵԼԵՍԻՏ

Պարբերակ
Պաշտոնային Գանձիչ
Հայրենի Բարեգործական Ընդհանուր Միության
Հեռ. 5019630

DECECADOU

Periodical
Published by
Armenian General Benevolent Union - Cairo
Tel. 5019636

ديسكادو

نشرة دورية
جمعية القاهرة الخيرية الأرمنية العامة
ت - ٥٩١٩٦٣٦

Բ Ո Վ Ա Ն Գ Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԽՄԲԱԳԻՐ

Տիգրան Գեորգեան

ԽՄԲԱԳԻՐ

Հարի Չեչեկեան

ԳԵՂԱՐՈՒԵՍԱԿԱՆ ՁԵՆԱՒՈՐՈՒՄ

Շահէ Լուսարարեան

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՇԱՐՈՒԱԾՔ

Մանուէլ Գրիգորեան

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Nubar Printing House

Թիի 12 Նոր Շրջան

ՅՈՒՆՍՍ 1999

Հանգիստ Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսին 1

Պաշտօնականը 2

«Արշակ Բ.» Օփերան 3
Հայկ Աւագեան

Քրիստոսի խոստովանողը և ճշմարտութեան վկան 9
Ազաթանգեղոս

«Ազաթանգեղոս գրիչ»-ը 10
Տ. Գ.

Թէ ինչ պատմեց արուեստագէտ Փ. Գալիմեանը 11
Հ. Չ.

Արուեստագէտ Լուսանկարիչ Փօլ Գալիմեանի 13
այցելութիւնները Աղեքսանդրիա և Գաֆիրէ

ՀԲԸՄ-ի «Մաթենիկ Մ. Չազըր» Հիմնադրամի 14
Առողջապահական Հոգատարութեան ծրագիրը

ՀԲԸՄ-ի «Մաթենիկ Մ. Չազըր Հիմնադրամ» 14
Կրթական Օժանդակութիւն

Լուրեր 15

Անդամական 16

ԾԵՏՈՒՄ

Մեր նախորդ թիւին մէջ, էջ 14, «Մաթենիկ Մ. Չազըր» ֆոնտի հաշուեկշիռից, «Գողջեռու բաժինին շորտող տող կարդալ՝ Պարոպ ՀԲԸՄ, իսկ «Պարոպեր» բաժինին կնիքին տող կարդալ՝ Վիշապի կալուածատուրը միմէն տարեկելոյ:



**ՀԱՆԳԻՍ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՆԱՕՏՏ.
ԳԱՐԵԳԻՆ Ա. ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ**



1932-1999

Քեսապ - Ս. Էջմիածին



ՊԱՇՏՕՆԱԿԱՆՔ

ՀԱՆԳԻՍՏ՝

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Ա. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

Խոր վշտով յայտնում ենք, որ Մայր Աթոռ Սրբ. Էջմիածնի Վեհաքանոն Յուզի 29-ից, Սրեքշարթի, ժամը 17:50-ին անժամանակ, կեանքի 67-րդ տարու ի Տէր հանգեալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ երկարատև և ծանր հիւանդությունից յետոյ:

Ամենայն Հայոց 131-րդ Հայրապետը Լուսավորչի Աթոռից բազմեց 1995թ. Ապրիլի 4-ի ազգային - եկեղեցական սրբազումար ժողովի ընտրությանը՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան 18-ամեայ գահակալի հարուստ փորձառութեամբ:

Նորին Սրբութիւն Տ.Տ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառամեայ հովուապետութեան տարիներին իմաստութեամբ ու անսակարկ նուիրումով հովուեց Հայաստանեայց Առաքելական Սրբ. եկեղեցին:

Նորին Սրբութիւնը Մայր Հայրենիքի, Արցախի և աշխարհասփիտ մեր ժողովրդի հոգեւոր վերազարթօնի, հզօրութեան ու միասնութեան սրբազան առաքելութեանը ծառայարեց իր եռանդն ու անխնայ ջանքերը, խօսքն ու գործը:

«Հարկ ի վրայ մեր կայ» պարտքի զգացումով իր հայեացքը լսուած քրիստոնէութիւնը Հայաստանում պետական կրօն հռչակման 1700-ամեայ դարակազմիկ յորելեանին, Հայոց Հայրապետն արդիւնատրեց հովուապետութեան կարճատև իր շրջանի հարաանշիւր օրն ու ծածկ: Վերակազմուեցին Հայ եկեղեցու թեմերը Հայաստանում և Արև երկրներում: Ընդարձակուեց եկեղեցաշինությունը՝ վերանորոգուեցին և բարեկարգուեցին խոնարհուած եկեղեցիներ ու վանքեր, կառուցուեցին նորերը: Գեղորգեան մեծարանի նորոգելու յարկից ներս հաստնացաւ հոգեւոր սպասարներին նոր սերունդ: Աշխուժացաւ և ընդարձակուեց Քրիստոնէական Դաստիարակութեան ու Հարողջութեան կենտրոնի գործունէութիւնը: Գործել սկսեց Օշականի «Սր. Մեսրոպ

Մաշտոց» նորարաց դպրատունը: Արգասաբեր եղաւ Մայր Աթոռի հրատարակչական գործունէութիւնը՝ հրատարակութեամբ աստուածաբանական և հարազտական աշխատութիւնների, որոնց շարքում՝ Վեհափառ Հայրապետի մեծաթի գրքեր ու գրուածքներ: 1700-ամեակի շրջագծում Մուկուայի Գրեմիում, Վատիկանում և աշխարհի այլ քաղաքներում բացուեցին եկեղեցական արունտի ցուցահանդէսներ, կազմակերպուեցին գիտաժողովներ և ուխտագնացութիւններ՝ դէպի հայրենի սրբավայրեր: Կեանքի կոչուեցին սոցիալական զարգացման ծրագրեր՝ ուղղուած տնտեսական դժուարութիւնների լաղթամարմանը Հայաստանում և Արցախում: Իր քարձր մեղինակութեամբ Վեհափառ Հայրապետն առաւել ամրապնդեց էկոմենիկ կապերը յայր եկեղեցիների հետ, հովուապետական յանձնարարի այցելութիւններով միաբարեց եւ օրհնութիւն ընդունեց հաստատար մեր ժողովրդին ի հայրենիս եւ սփիւսս: Նորին Սրբութիւնը ՀՀ Գիտութիւնների Ազգային ակադեմիայի պատուատար անդամ է: Վեհափառ Հայրապետը, որպէս խոշոր մտաւորական արժանացել է աշխարհի մի շարք ակադեմիաների և համալսարանների պատուատար դոկտորի կոչմանը:

Մայր Աթոռի սգաւոր միաբանութիւնը՝ խորագգաց հատուատար մեր ժողովրդի և Հայրենի պետութեան՝ առ Վեհափառ Հայրապետը ցուցարեղած որդիական սիրով և սրտակցութեան դրսևորումից, Սուրբ Հոգու միաբարութիւնն է հայցում համայն հայրութեանը: Մայր Աթոռի Միաբանութիւնը և Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը յայտնում են քառասնօրեայ սուգ:

Աղօթք, խումկ և քիւր օրհնութիւն Վեհափառ Հայրապետի անմեռ յիշատակին: Թող Բարին Աստուած Իր Փառաց Պաակին արժանացնի և երկնային երամատետ խաղաղութեան մէջ ընդունի սիրեցեալ Հայրապետի յու հոգին՝ ընդ դասս աստուածգգեաց Հայոց երամեայ հայրապետաց:

Թիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

ԳԻՒՄՆ
ՄԱՅՐ ԱԹՈՒ Ս. ԷՋՄԻԱԾՆԻ

Գահիրէ, 29 Յունիս 1999

ԳԵՐԱԾՆՈՐՀ
Տ. ԶԱԽԷՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉԻՆՉԻՆԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԿ ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ԳԱՀԻՐԷ

Սիրելի Սրբազան,

Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի անդամների հետ խորհրդակցելուց յետոյ, համաձայնութիւն մեռք ընրուեց ի յիշատակ Գարեգին Ա. Վեհափառ Հայրապետի ստեղծել հիմնադրամ՝ «Գարեգին Ա. մատնաշար» ընդհանուր խորագրի ներքոյ կրօնական և հայագիտական բնոյթի գործեր հրատարակելու նպատակով:

Սիրելի Սրբազան, խնդրում ենք Ձեր կողմից մի շրջաբերական գրութիւն լղել Թեմիդ քարնայաշտ հաստացեալներին՝ փոխան ծաղկեպսակների, իրենց նուիրատուութիւնները փոխանցելու Ձեր կողմից քացում Վեհափառի յիշատակը յաներծացնող հիմնադրամի հաշունեամարին:

Աղօթակից՝

ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԵՐՍԻՍԵԱՆ
ԿԱԹՈՂԻԿՈՍԱՄԱՆԱՆ ԸՆԿԷԱՆՈՒՐ ՓՈՍԱՆՈՐԿ

ԳԵՐԱԾՆՈՐՀ ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔ. ՆԵՐՍԻՍԵԱՆ,
ՄԱՅՐ ԱԹՈՒ Ս. ԷՋՄԻԱԾՆԻ

Գերաշնորհ Սրբազան Հայր,

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Եգիպտոսի մարմինները և անդամները, խորապէս կը սգան անժամանակ կորուստը Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Ա. Կաթողիկոսին:

Հանգիստ իր հոգւոյն և յարգանք իր յիշատակին.

Հ.Բ.Ը.Մ.Ի

ԵԳԻՊՏՈՍԻ ԾՐՋԱՆԱԿԱՍԻՆ, ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ատենադպիր՝ Ատենապետ՝
Ծակոբ Մարգարեան Պերն Թէրզեան



” ԱՐՇԱԿ Բ.” ՕՓԵՐԱՆ

ՉԵՌԱԳԻՐՆԵՐԸ

Կը գտնուին Սրեանի «Չարենց» Գրականության և Արուեստի Թանգարանի Չուհանանի դիանին մէջ:

Գլխաւոր ձեռագիրը հետեւեալն է.

Թի' 3: Խորագիր' [Arsace II]: Հեղինակ' [Տիգրան Չուհանան]: Լիպրէթիս' [Թովմաս Թերզեան]: Երաժշտական կազմ' նուագարութիւն (full score): Բաւերը' իտալերէն: Թուական' անթուական: Թերթ' 349: Գրիչ' Տ. Չուհանան և անյայտ: Գրչատեսակ' թանաքագիր և մատիտագիր: Մեծութիւն' 33սմ. x 25սմ.:

Կազմուած է տասներեք պրակէ, որոնք կը բովանդակեն հետեւեալ ենթամասերը (նոյնութեամբ պահպանած ենք Չուհանանի գրութեան ձեւը).

Atto 1o

Ա. պրակ' No.1 Introduzione=Coro (30 թերթ):

Բ. պրակ' No.2. Scena e Duetto, Paransema, Arsace (31 թերթ):

Գ. պրակ' No.3.Scena racconto e Duetto
Coro in fine
Finale 1 mo (30 թերթ):

Atto 2do

Դ. պրակ' No.4. Scena Duetto e Coro (27 թերթ):

Ե. պրակ' No. 5. Scena e Finale 2do (33 թերթ):

Atto 3o

Զ. պրակ' No.6. Scena ed Aria (13 թերթ):

Է. պրակ' No.7. Scena e Rac(c)onto. Valinace e Coro di Satrapi (12 թերթ):

Ը. պրակ' No.8. Scena Aria e Coro (16 թերթ):

Թ. պրակ' No.9. Finale Terzo (43 թերթ):

Atto 4to

Ժ. պրակ' No.10. Preludio e S(c)ena. Olimpia e Polisseno.

Արս. Vartan. No.11. Quartetto. Olimp. Poli.

No.12. S(c)ena e Ballo (էջ 31ա'
No.12. Introduzione da Ballo) (41 թերթ):

ԺԱ. պրակ' No.12. (շար.):

No.13. (32 թերթ):

ԺԲ. պրակ' No.14. Quartettino e Brindisi (12 թերթ):

ԺԳ. պրակ' No.15. Scena e Duetto-Finale ultimo (29 թերթ):

Նուագարութիւնը լրիւ է, կը պակսի միայն նախերգանքը:

Գրութեան մեծամասնութիւնը ինքնագիր է: Կը գտնուի 25 թերթ' որոնց ձայնագիշերը գրուած են անյայտ ձեռագիրով, իսկ բաւերն ու գրութիւնները անւնոյն Չուհանանի ձեռագիրով: Անոնք են՝

Ժ. պրակ' No.12, էջ 32-41ա:

ԺԱ. պրակ' No.13, էջ 13-16ա, 19-20ա, 22-27ա, 30-32ա:

Երաժշտահանին ձեռագիրին անկայութիւնը ինքնութիւն կը շնորհէ այդ էջերուն, որոնք երաժշտականապէս չուհանանական են եւ կը միանուլոյն շրջապատող էջերուն հետ:

Նուագարութեան ինքնագիր էջերը կը բովանդակեն գրութեան երկու գլխաւոր շերտ: Առաջինը՝ մեծամասնութիւնը, գրուած է մելանով, մանր, դանդաղ ու մաքուր ձեռագիրով: Երկրորդը՝ գրուած մատիտով, ազատ՝ քայքայտակ ձեռագիրով: Մատիտագիրներն են՝

Զ. պրակ' No.6, ամբողջ:

Ժ. պրակ' No.10, էջ 2-7ա, 11-13ա: Էջ 10-10ա գրուած է մելանով, որուն վրայ կատարուած մատիտով սրբագրութիւններ:

ԺԱ. պրակ' No.12, ամբողջ:

Մատիտագիր հատուածները գրուած ըլլալու են թանաքագիրներէն ետք եւ փոխարինած անոնց: Այս տեսակէտը կը հիմնադրենք հետեւեալ կերպով.

1-Մատիտագիրները անելի հասուն ձեռագիրներ են՝ թեւ մաքուր, քայքայ չունին միանուն համբերատարօրէն գծագրուած գրելածեր:

2-Ժ.պրակ, No.12, էջ 41ա-ը կը հանդիսանայ պրակին վերջին էջը եւ կազմուած է եօթը հատածէ: Առաջին հինգը անյայտ ձեռագիրով գրուած են: Վերջին երկուքը գրուած են

Չուհանանի թանաքագիր ձեռագիրով, որոնք խազուած-ջնջուած են եւ այլ պրակի մը վրայ (ԺԱ. պրակ) շարադրուած անոնց նոր տարբերակը (No.12, շար.):

3- Ժ. պրակ, No.10, էջ 10-10ա գրուած է թանաքագիր, որուն վրայ Չուհանան մատիտով կատարած է սրբագրութիւններ: Սրբագրութիւնները շատ չըլլալուն՝ երաժշտահանը էջերը ամբողջութեամբ չէ ընդօրինակած, այլ բաւարարուած հիմին (թանաքագիրին) վրայ ուղղումներ կատարելով:

4- Թի' 4 ձեռագիրը, որ կը ներկայացնէ «Արշակ Բ.»-ի նախնական դաշնակագրութիւնը (piano score), չորրորդ արարի No.10-ին



սկզբը կը կրէ հետեւեալ հայերէն գրութիւնը. «Մինչև ևս ևս ճշման Օ պետք է փոխել թիւնս և շանը օրը սրբաբնութիւնս հետ համաձայնեցնելու համար»: Այս հատուածը՝ որ թիւ 4-ին մէջ կը կազմէ 110 հատուած (թիւ 4/47-48ա), լրի տարրեր է թիւ 3-էն (հմտո՝ թիւ 3/ժ. պրակ, No.10, էջ 2-7ա, հատուածներ 1-101) և կը համապատասխանէ վերջինի մատիտագիր էջերուն հետ: Կը նշանակէ՝ որ Չուֆանեան թիւ 3-ին մէջ սրբագրած է զայն:

5.- Չորրորդ արարի մատիտագիր էջերուն մէջ (թիւ 4/ժ. պրակ, No.10, էջ 2-2ա, հատուածներ 1-38 և էջ 4-6, հատուածներ 63-93) Չուֆանեան յայնօրէն օգտագործած է հնգաշար (pentatonic) ձայնակայքը (scale): Հնգաշարութիւնը «Արշակ Բ.»-ի միայն այս մասին մէջ կիրառուած է: Հնդհանրապէս, հնգաշարին իրայատուկ նախնապաշտական (primitivistic) կողմ հնչողութիւնը համահնչին չէ երիտասարդ Չուֆանեանի քնարերգական ախիմին: Հնգաշարութեան տարրերը կը գտնենք իր ուշ շրջանի ստեղծագործութեան՝ «Ջէմիրէ» օփերային մէջ (օրինակ՝ ձեռագիր թիւ 7, Բ. ծրար, No.12, էջ 1-7ա, եւայլն):

Սակայն ե՛րբ իրականացուած են մատիտագիր սրբագրութիւնները: Կարելի է ենթադրել, բայց ոչ հաստատապէս պնդել, որ ամենք կատարուած են 1891 թուականին: Նախ՝ վերոյիշեալ հնգաշարութիւնը, որ գործածուած է նաեւ «Ջէմիրէ»-ին մէջ: Իսկ «Ջէմիրէ»-ն քննարկուած է Կ. Պոլսոյ մէջ, 1891 թուականին, անմիջապէս իր յօրինումէն ետք⁽¹⁾: Երկրորդ՝ պարահանդէսի տեսարանը (թիւ 4/ժԱ. պրակ, No.12, որոշ փոփոխութիւններով օգտագործած է նաեւ «Ջէմիրէ»-ին մէջ՝ իրրեւ արաբական պարերէն մէկը: Ի վերջոյ, գիտենք՝ որ 1891 Սեպտեմբերին, Չուֆանեան կը մեկնի Փարիզ: Պոլսահայ մամուլը կը նշէ՝ որ ան Փարիզ կ'ողջերուի իր վերջին ստեղծագործութիւնը՝ «Ջէմիրէ» օփերան սցենար քննարկելու յոյսով և այս առիթով սրբագրութիւններ կը կատարէ օփերային մէջ: Հաւանական է՝ որ ան Փարիզի մէջ նպատակ ունեցած է քննարկել նաեւ «Արշակ Բ.»-ը : Սակայն մէկ կողմէ՝ «Ջէմիրէ»-ի Պոլսոյ մէջ 1891 թուականին արձանագրած բացառիկ յաջողութիւնը, որուն մասին պոլսահայ թերթերը երկար ամիսներ հիացական յօդուածներ ու գրութիւններ հրատարակեցին՝ ժամանակաորոշապէս մոռացութեան մատնելով երաժշտահանին միւս երկերը, միւս կողմէ՝ հարեմարոյր «Արշակ Բ.»-ի, կամ նոյնիսկ վերախորագրուած «Օլիմպիա»-յի, ոչ բաղձալի էութիւնը, պատճառ պիտի հանդիսանային՝ որ 1892 թուականի Փարիզի ուղեւորութեան համար Պոլսոյ մամուլը կամզ առնէր գլխաւորաբար «Ջէմիրէ»-ին վրայ: Բնական չէ, որ Չուֆանեան Փարիզ մեկնէր՝ առանց ցանկութիւն ունենալու իր անգործակ երկի քննարկութեան: Եւ՝ ինչպէս «Ջէմիրէ»-ն, բնական է՝ որ այս առիթով սրբագրութիւններ կատարած ըլլար նաեւ «Արշակ Բ.»-ին մէջ:

Վերադառնալով թիւ 3 ձեռագիրին, նշենք՝ որ թրքական պետութեան դիտակէն խուսափելու համար, գլխաւոր հերոսին անունը՝ Arsace II, ամենուրեք ռետինով ջնջուած է: Յայտնի չէ՝ թէ երբ կատարուած է և ո՞վ է հեղինակը:

Նուագագրութեան մէջ, Չուֆանեան ամենավերը դասարան է Violino I, II, Viola և ամենավաղը՝ Violoncello, Contrabasso: Ան ապա կը դասակարգէր նուագարանները իր ստեղծագործական առաջին շրջանին: Յետագային, ան բոլոր լարայինները միասին պիտի գրէր ձայնաթերթին ամենավերը⁽²⁾:

Նշեցնենք, որ թիւ 3-ին մէջ կը պակսի նախերգանքը: Վերջինը անջատուած է բուն նուագագրութենէն, ապրած ինքնուրոյն համերգային կեանք և մեզի չէ հասած: Սակայն Չուֆանեանի դիւանի փոշեթաթախ դարաններուն մէջ մաշուող բազմակուտակ ձեռագիրներուն մէջէն կարելի եղաւ գտնել նախերգանքի նուագարաններուն առանձին ձայնամասերը, որոնց համադրումով՝ առանց մեծ դժուարութեան, վերականգնուեցաւ նուագագրութիւնը:

Ձեռագիրները հետեւեալներն են.

- Թիւ՝ 5: Թերթ՝ 22: Բովանդակութիւն՝
Violino 1՝ - ինքնագիր:
Violino 2՝ - ոչ ինքնագիր:
Viola - ոչ ինքնագիր:
(Violon)cello - ինքնագիր:
(Violon)cello e (Contra)basso - ոչ ինքնագիր:
2a Tromba in Fa - ոչ ինքնագիր:
Batteria - ոչ ինքնագիր:
- Թիւ՝ 5ա: Թերթ՝ 2: Բովանդակութիւն՝
Clarinetto basso-ինքնագիր:
Թիւ՝ 130, Բ. թղթածրար: Թերթ՝ 8:
Բովանդակութիւն՝
էջ 37-39ա.- Flauto 1՝ - ոչ ինքնագիր:
էջ 40-42. - Trombe in Fa - ոչ ինքնագիր:
էջ 43-44. - Oboe 2do - ինքնագիր:

- Թիւ՝ 165: Թերթ՝ 46: Բովանդակութիւն՝
Violino 2՝ - ոչ ինքնագիր: Նոր խորագիրը՝ Olympia, ինքնագիր:
Viola - ոչ ինքնագիր:
(Violon) cello e (Contra)basso - ոչ ինքնագիր:
(Contra) basso- ոչ ինքնագիր:
Flauto 2՝ - ոչ ինքնագիր:
Oboe 1՝ - ոչ ինքնագիր: Նորագիրը՝
Ouverture Olympia, ինքնագիր:
Oboe 2՝ - ոչ ինքնագիր:
Clarinetto Sib 1՝ - ոչ ինքնագիր:
Fagotto 1՝ (թերթ) - ոչ ինքնագիր:
Corni Fa - խորագիրը՝ Olympia Ouverture և ձայնահիշերուն առաջին տողը՝ ինքնագիր:
Շարունակութիւնը՝ ոչ ինքնագիր:
Corni Mib- ոչ ինքնագիր:
Trombe Sib- ինքնագիր:



Tromboni- ոչ ինքնագիր:
 Bombardone- ոչ ինքնագիր: Սորագիրը՝
 Ouverture Olympia, ինքնագիր:
 Timpani- ոչ ինքնագիր:
 Tambouro e Batteria- ոչ ինքնագիր:

Ոչ ինքնագիր աղբյուրները արժանահատ են, քանի որ ամբողջականություն կը կազմեն հեղինակային ձեռագիրներուն հետ: Բաց աստի, քանի մը ոչ ինքնագիր բնագիրներուն վրայ Չուրախանյանն ու սրբագրություններ կատարած է, որոնք կը հաստատեն անոնց արժանահատությունը:

Յիշեալ աղբյուրներէն կը հաւաքուի՞ց արեօք բոլոր նուագարանները:

Նախերգանքը տրամաբանօրէն պէտք է ընդգրկէ գրեթէ նոյն նուագարանային կազմը՝ ինչ օփերային նուագարտութիւնը: Վերջինը (թիւ 3) կը բովանդակէ դասական կազմով նուագարտութիւն՝ 2 սրինգ, 2 օպուա, 2 քլարինէթ, 2 ֆակոթ, 4 զալարափող, 2 փող, 3 թոմպոն, պոմպարտոն, հարուածայիններ, տախի, Ա. և Բ. ջութակ, ջութ, թաւ ջութակ, բամբ ջութակ:

Յիշեալ ձեռագիրներուն մէջ ամբողջութեամբ պահպանուած են լարայինները՝ Ա. և Բ. ջութակ, ջութ, թաւ ջութակ, բամբ ջութակ:

Փայտէ փողայիններէն լրի են՝ 2 սրինգները, 2 օպուաները և Ա. քլարինէթը: Չկայ Բ. քլարինէթը, Ա. ֆակոթին երկրորդ կէտը և Բ. ֆակոթը: Առանձին թղթածրարի մը մէջ կը պահուի պաս քլարինէթի նուագամասը՝ որ չկայ բուն նուագարտութեան (թիւ 3) մէջ: Վերջինը թողթի և ձեռագիրի տեսակէտէ՞ կը տարբերի նախերգանքին միւս բոլոր բնագիրներէն, որ ենթադրել կու տայ՝ թէ գրուած է յատուկ կատարումի մը համար: Այնուամենայնիւ, կարելի է պահպանել զայն՝ որ նախերգանքին մէջ գեղեցկօրէն կը գունատուի փայտէ փողայիններուն հնչողութիւնը:

Պղինձէ փողայիններէն կը պակսի միայն Գ. թոմպոնը: Միւս կողմէ, սակայն, երկու փողերն ալ պահպանուած են երկու տարբերակով՝ ֆա և սի պէմով: Չորս փողի առկայութիւնը անելորդ ծանրաբեռնուածութիւն մըն է, մանաւանդ որ երկու զոյգերը քաական մման են իրարու:

Ի վերջոյ, պահպանուած են հարուածայինները:

Ուրեմն, ինչպէս կ'երեւի, «Արշակ Բ.»-ի նախերգանքի նուագարտութիւն ձայնամասերուն կարեւորագոյն մասը հասած է մեզի: Իսկ թերիները՝ Բ. քլարինէթ, Բ. ֆակոթ, Գ. թոմպոն, Ա. ֆակոթին երկրորդ կէտը, կարելի է դիրքութեամբ վերականգնել: Չուրախանյանի նուագարտութիւնն ի պարզ ու կոտ հիստուածք և մման է իտալական փայապաշտ օփերայի դպրոցին (Պելլիցի, Տոնիճէթթի, Վերսի) ասանդայութիւնը: Օրինակ, վերջիններուն մօտ պաս քլարինէթը

ինքնուրոյն զիծ մը չի ներկայացներ, այլ յաճախ կը կրկնապատկէ մերթ Բ. քլարինէթը և մերթ Ա. ֆակոթը: Այս առումով, պաս քլարինէթը օգնութեան ձեռք կը մեկնէ պակսող Բ. քլարինէթին և Ա. ֆակոթին վերականգնումին համար: Նկատի ունենալով նաեւ, որ նախերգանքին բոլոր հիմնահիւթերը վերցուած են բուն օփերայէն, պակասները կարելի է վերականգնել թիւ 3-ի անմիջական օգնութեամբ:

Յայտնի է, որ օփերան սկիզբը անուանուած էր «Արշակ Բ.»։ Վերջինը ամենապատշաճ խորագիրն է այս ստեղծագործութեան, քանի Արշակ Բ.-ը կը հանդիսանայ օփերային գլխաւոր դէմքը, թատրերգականութեան յուզական կեդրոնը և շարժումի ուժեղագոյն խթանը: Սակայն աստիճանաբար սաստկացող օսմանեան բոնապետութեան ճիրաններէն խուսափելու և նուագահանդէսներու ընթացքին զէթ նախերգանքը հնչեցնելու հնարաւորութիւն ունենալու նպատակով, անհրաժեշտ էր փոխարինել հայրենասիրական զգացումներ առթող հայ թագաւորին անունը օտարահնչիւն խորագիրով մը: Ստեղծագործութիւնը կը վերանուանուի «Օլիմպիա»՝ Արշակ Բ.-ի կնոջ և օփերայի հերոսուհիին անունով:

Այս անուանափոխութիւնն արտացոլուած է նաեւ նախերգանքի ձեռագիրներուն վրայ: Մէկ մասը վերնագրուած է նախնական տարբերակով՝ «Արշակ Բ.» (օրինակ՝ թիւ 5-ին բոլոր ձեռագիրները): Այստեղ, օգտագործուած ձայնաթերթերուն մեծամասնութիւնը մման են թիւ 3-ի ձայնաթերթերուն, քան մը՝ որ կը հաստատէ անոնց հնութիւնը:

Խումբ մը այլ ձեռագիրներ նախապէս կրած են «Արշակ Բ.» անունը, ապա շնչուած ու վերանուանուած են «Օլիմպիա» (օրինակ՝ թիւ 165-ին մէջ պահուող Բ. ջութակի, մի պէմով զալարափողի և թոմպոնի նուագամասերը):

Երրորդ մաս մըն ալ մէկ անգամէն վերնագրուած է «Օլիմպիա» (օրինակ՝ թիւ 165-ի ջութի, թաւ ջութակի, բամբ ջութակի և այլ նուագամասեր):

Ուրեմն, ձեռքի տակ ունինք տարբեր ժամանակներու ընթացքին գրուած և ընդօրինակուած բնագիրներ: Բանի մը նուագարան հասած են երկու-երեք տարբեր ընդօրինակութիւններով, ինչպէս Բ. ջութակը, ջութը, թաւ ջութակը, բամբ ջութակը, Բ. օպուան և հարուածայինները: Այս բոլոր հին ու նոր բնագիրներուն համադրումէն կարելի է եզրակացնել՝ որ նախերգանքն իր հիմնական զիծերով մնացած է անփոփոխ: Միայն գործիքաւորումի տեսանկիւնէն կը նկատուի քանի մը աննշան տարբերութիւններ:

Այսպէս, թիւ 130-ին մէջ գտնուող Բ. օպուայի հիստուածքը համեմատաբար անլի թեթեւ է քան թիւ 165-ինը՝ որ յստացած է Ա. օպուայի կրկնապատկումներով: Թիւ 130-ը վերնագրուած



է «Արշակ Բ.», այսինքն՝ վաղ շրջանի տարբերակ մըն է, և գրուած է Չուֆանեանին ձեռագիրով: Իսկ թիւ 165-ը կրելով «Օլիմփիա» վերնագիրը համեմատաբար ուշ շրջանի բնագիր է, բայց գրուած է անյայտ անձի մը ձեռագիրով: Ո՞ր մէկուն պէտք է արդեօք նախապատուութիւն տալ:

Օրինակ մը եւս: Նախերգանքը կը սկսի փայտէ փողայիններուն ելոյթով: Նախնական տարբերակին մէջ չորրորդ հատածէն անոնց կը միանայ ջութը (ձեռագիր թիւ 5), իսկ ուշ շրջանի ձեռագիրին մէջ ջութը լոկ իններորդ հատածէն կը սկսի իր նուագը (ձեռագիր թիւ 165):



Կը գտնուի նաեւ հետեւեալ ձեռագիրը.

Թիւ՝ 4: Խորագիր՝ Arsace II: Հեղինակ՝ [Տիգրան Չուֆանեան]: Լիպրէթիսը՝ [Թովմաս Թէրզեան]: Երաժշտական կազմ՝ Canto e Pianoforte: Բառերը՝ իտալերէն: Թուական՝ անթուակիր: Թերթ՝ 58: Գրիչ՝ Տ. Չուֆանեան: Գրչատեսակ՝ սեւաթանաք: Մեծութիւն՝ 25սմ.×33սմ.: Բովանդակութիւնն այսպէս է.

Atto 1mo

No.1. Introduzione=Coro (18 թերթ):

No.2. Scena e Duetto, Paransema, Arsace (13 թերթ):

No.3. Scena, racconto e Duetto. Coro in fine. Finale 1mo (15 թերթ):

Atto 4o

No.10. Preludio e Scena.

No.11. Scena Duetto e Coro (NNo. 10 և 11 միասին՝ 12 թերթ):

Յայտնի չէ՝ թէ դաշնակագրութեան (piano score) մնացած մասերը կորսուած են թէ յօրինուած չեն: Ամբողջական է միայն առաջին արարը:

Թիւ 4-ը գրուած է թիւ 3-էն առաջ: Ժամանակագրական այս յարաբերութիւնը կը հիմնատրուի հետեւեալ փաստերով.

1- Թիւ 4-ի երկրորդ տեսարանին (No.2) մէջ, Փառանձեմի դերամասին մէջ երկու տեղ շեշտադրութեան սխալ կայ, որոնք սրբագրուած են թիւ 3-ին մէջ: Այսպէս, հատածներ 29-30-ին մէջ, թիւ 4/ No.2, էջ 21ա-ի երաժշտական շեշտադրութիւնը այսպէս է՝ di giubilo, որ թիւ 3/ No.2, էջ 4ա-5-ին մէջ սրբագրուած է՝ di giubilo: Նոյնպէս, հատածներ 34-35-ին մէջ, թիւ 3: No.2, էջ 21ա-ի հետեւեալ շեշտադրութիւնը՝ inculto, թիւ 4/ No.2, էջ 5ա-ին մէջ դարձած է inculto:

2- Թիւ 3-ին մէջ կայ քանի մը տեղ, ուր գրութիւնը նախ եղած է թիւ 4-ին նման, յետոյ սրբագրուած ու փոփոխուած: Օրինակ, երկրորդ տեսարանի հատած 189-ի ձայնանիշերը թիւ 3/ No.2, էջ 21-ին մէջ նախ գրուած են իբրև ութերորդականներ՝ նման թիւ 4/No.2, էջ 27ա-

ին, յետոյ սրբագրուած ու վերածուած քառորդներու:

3- Ինչպէս նշեցինք, թիւ 4-ի Դ. արարին սկիզբը գրուած է. «Մինչևի սոյն նշանը թ պետք է փոխել բիանո և շանը օրքէտրապիսիոն հետ համաձայնեցնելու համար»: Այս հատուածը ամբողջութեամբ փոխուած է թիւ 3-ին մէջ:

Առաջին արարին երգչային դերամասերը՝ բացի մանրագոյն տարբերութիւններէ, միանման են թէ՛ թիւ 3-ին և թէ՛ թիւ 4-ին մէջ:

Թիւ 4-ի դաշնակագրութիւնը պարզ է, դիրանուագ և կը խտացնէ նուագախումբին հիմնական կորիզը: Դաշնակի գրելաձեւին պարզութեան պատճառը այն չէ՛ որ թիւ 4-ը նախորդած է թիւ 3-ին, հետևաբար, գործիքատրումին ժամանակ թիւ 3-ը նոյնացուած նոր գիծերով: Չուֆանեան իր այլ օփերէթներու և օփերաներու (տե՛ս օրինակ՝ «Քէօտ Քէհեա», ձեռագիր թիւ 25 և «Չեմիթ», ձեռագիր թիւ 11) դաշնակագրութիւնը կատարած է միեւնոյն ոճով՝ ինչ թիւ 4-ը: Երաժշտական դաշնակի նուագին մէջ կը ձգտէր պահպանել նուագախումբին հեշտասահութիւնը: Ուրիշ հարց, թէ թիւ 3-ը գրած ժամանակ, Չուֆանեան նուագագրութեան մէջ որոշ փոփոխութիւններ է ներմուծած թիւ 4-ին նկատմամբ, կարուած նրբերանգներու, ձայնակապումի, կշռոյթի, մեղեդիական և այլ գիծերու վերանայումին հետ: Սակայն հիմնական գրութիւնը մնացած է անփոփոխ:

Վերը նշեցինք՝ որ թիւ 4-ի չորրորդ արարին սկիզբը (No.10) կը համապատասխանէ թիւ 3-ի մատիտագիր հատուածին և կը ներկայացնէ «Արշակ Բ.»-ին նախնական տարբերակը:



Չուֆանեանի դիւանին մէջ կը գտնուին նաեւ «Արշակ Բ.»-ի նախերգանքին երկու ինքնագիր տարբերակ՝ գրուած սեղեկային փոքր կազմի համար, մէկը՝ սրինգ, Ա. և Բ. ջութակ, թաւ ջութակ, երգեհոն և դաշնակ (ձեռագիր թիւ 6ա, թերթ՝ 14, մեծութիւն՝ 34սմ.×27սմ.), միւսը՝ սրինգ, ջութակ, երգեհոն և դաշնակ (ձեռագիր թիւ 89, թերթ՝ 10, մեծութիւն՝ 35.5սմ.×28սմ.): Հաւանաբար, այս փոքրացուած նուագագրութիւնները Չուֆանեան կազմած է ելլելով տուեալ նուագահանդէսի կատարողական կազմէն: Այստեղ զգալիօրէն տուած է լիարժէք նախերգանքին վեհութիւնն ու գունդութիւնը:

Թէ՛ թիւ 6ա-ին և թէ՛ թիւ 89-ին մէջ կը պակսին մէկական թերթ, որոնք դիրաբեամբ կարելի է վերականգնել բուն նախերգանքին հետևողութեամբ:

Ի վերջոյ, դիւանի միւսերուն մէջ կը գտնուի նախերգանքի սեւագրութեան ինքնագիր մէկ էջ (ձեռագիր թիւ 4ա):

Այսպէս, Երեսնի Գրականութեան եւ



Արուեստի Թանգարանին մէջ հասարած են «Արշակ Բ.»-ի ձեռագիրները, որոնք պատրաստ են տպագրութեան (3):

ԼԻՊՐԵԹՈՆ

Լիպրէթիսիսն է ծանօթ բանաստեղծ, թատերագիր, մանկավարժ Թովմաս Թէրզեան: Չուհանեան և Թէրզեան տարեկիցներ ու համախոհներ էին: Երկուքն ալ կեանքի երրորդ տասնամակեր շրջորած խանդավառ երիտասարդներ՝ քնարական-վիպապաշտական խառնուածքով, հայրենասիրական ձգտումներով:

Օփերայի մը լիպրէթոն ստեղծագործելու համար, իտալերէն լեզուին քաջահմուտ, միաժամանակ ազգային յոյզերով տոգորուած հայ առաջաւոր յաւազոյն բանաստեղծն էր Թ. Թէրզեան: Միւս կողմէ՝ Թէրզեան երաժշտութեան գիտակ ու սիրահար անձ մըն էր: Արշակ Չօպանեան իրաւացիօրէն կը նկատէ՝ թէ Թէրզեանին «մէջ, տիրական յատկանիշ էր երաժշտութեան սէրը. կը պաշտէր նուազն ու երգը, մասնատրապէս «սեմեակի երաժշտութիւնը», նուրբ, մտերիմ, խորհրդապառ ու սրտալից նուազը: Երիտասարդութեանը՝ ստրկած էր սրինգ անել, կ'երգէր իսկ մերթ՝ երաժշտական ճիշդ զգացումով: Ամուսնանալէն յետոյ, իրենց ընտանեկան հաւաքոյթներուն կ'ախորժէր յաճախ սրինգով երաժշտական փափուկ կտորներ նուազել՝ իր կնոջը դաշնակի վրայ ընկերակցութեամբ: Եւ իր բանաստեղծութեան հիմքը՝ երաժշտականութիւնն է: «Պէտք է, կ'ըսէր իր մտերիմներուն, երաժշտական զգացում ունենայ գեղեցիկ ոտանատրոներ գրելու համար. տողերուն կշռութիւնը մարդ պէտք է ակնաչից մէջ ունենայ»: Անոր դաշնակութիւնը քանակաւ ընտրութեան ու զուգարութեան մէջ, ներդաշնակութիւն գաղափարներու, պատկերներու յաջորդութեան մէջ, ներդաշնակութիւն քանաստեղծութեան մը տիրական գաղափարին տուել տուն աստիճանական վերելքով արտայայտման մէջ, -աս էր իր իտէալը, որուն շատ յաճախ լիովին հասած էր» (4): Այս հանգամանքը, անկասկած, օգնեց Թէրզեանին զգայու լիպրէթոյի մը երաժշտական պահանջները և ընկալելու Չուհանեանին դիտողութիւնները: Հետեւաբար, համագործակցութիւնը կատարեալ էր՝ համատեղաբար ստեղծագործելու հայկական օփերայի առաջին լիպրէթոն և երաժշտութիւնը:

Լիպրէթոյի յօրինումի թուականին և հանգամանքներուն մասին բանասիրութիւնը ոչ մէկ տեղեկութիւն ունի:

Լիպրէթոն 1871 թուականին կը տպագրուի Պոլսոյ մէջ (5) և կը քուսնուակէ իտալերէն քնագիրը ու անոր հայերէն թարգմանութիւնը: Թէև նախաբանին մէջ Թէրզեան կը գրէ՝ թէ չափածոյ մասերը իտալերէնէ հայերէնի թարգմանած է երգուելու համար (6), սակայն զանոնք անկարելի եղաւ համատեղել Չուհանեանի երաժշտութեան հետ: Հայերէն

թարգմանութիւնը կատարուած է ինքնուրոյնաբար, սոսանց դիմելու երաժշտութեան:

Թէրզեան կը գրէ նաեւ՝ թէ «զայով խաղիս ընդհանուր հիւսուածքին՝ բանասիրաց ծանօթ է թէ որչափ տաժանելի է երգի առնուելու թատրերգութիւն մը գրելը: Նուագահանին քնաց և արհեստին համեմատ՝ ամէն օր խաղին այս կամ այն ինչ մասը յօշոտելու՝ այլափոխելու՝ անլցնելու կամ յապաւելու է» (7): Ասիկա կը նշանակէ՝ որ Չուհանեան անմիջակաօրէն մասնակցած է լիպրէթոյի ստեղծումին: Երաժշտահանի մը միջամտութիւնը լիպրէթոյի յօրինումի աշխատանքներում՝ բնական երևոյթ է: Համբաւաւոր բազմաթիւ օփերաներու լիպրէթոններ գրուած են երաժշտահանի կարեւոր ցուցմունքներով:

Սակայն տպագրուած լիպրէթոյին և Չուհանեանի ինքնագիր նուագագրութեան (թի 3) միջև կան զգալի տարբերութիւններ: Բառերու, նախադասութիւններու, այլեւ ամբողջական տեսարաններու տարբերութիւններ կան: Ինչո՞ւ 1868 թուականին կազմ և պատրաստ օփերայի մը լիպրէթոն 1871-ին պիտի տպագրուէր փոփոխուած տարբերակով: Նշենք, որ թի 3-ի մատիտագիր հատուածները չեն՝ որոնք տարբեր են 1871-ի տպագրուածէն: Տարբերութիւնները թի 3-ի թանաքագիր, այսինքն, օփերայի երաժշտութեան յօրինումին սկզբնական փուլին հետ կապուած են: Փաստացի վկայութիւններ ասոր մասին չկան:

Թի 3-ին մէջ, երկու տեղ երգին բառերը նշանակուած չեն: Անոնք են՝ Փառանձեմի արիան (No.2, էջ 6ա-10) և Դ. արարի քառերգէն հատուած մը (No.14, էջ 4ա-5ա): Փառանձեմի արիան բառերը չկան նաեւ թի 4/No.2, էջ 22-23-ին մէջ: Հաւանաբար, Չուհանեան չէ քատարարուած Թէրզեանի գրութեան: 1871 թուականի տպագրութեան քնագիրը չի համապատասխանէր երաժշտութեան, հետեւաբար անկարելի է զայն նոյնութեամբ փոխադրել:

Ուրեմն, «Արշակ Բ.»-ի բուն լիպրէթոն՝ քացի յիշեալ երկու քացթողումներէն, կը գտնուի թի 3-ին մէջ: 1871-ի տպագրութիւնը տարբերութիւններ ունի թի 3-ին նկատմամբ, իսկ նոյնին հայերէն թարգմանութիւնը անյարմար է երգելու:

ՏՊԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Տպագրութիւնը Փարիզի «Տիգրան Չուհանեան հետազօտական կեդրոն»-ի (այսուհետեւ՝ ՏՀԿ) տնօրէն, ֆրանսահայ անուանի դերասան ժիրայր Բաբազեանի գաղափարն էր:

Այսպէս, 1997-ին էր՝ երբ հայկական մամուլը մեծ թափով սկսաւ արձագանգել Սան-Ֆրանսիսքոյի մէջ 2000 թուականին (յետագային փոխուեցաւ 2001-ի) «Արշակ Բ.» օփերային քննադրութեան մասին: Նախաձեռողները՝ բոլորն ալ հայրենասէր անձինք, գաղափար չուէին հեղինակային և ոչ հեղինակային տարբերակներուն մասին: Ժ.



Բարագեան՝ օգտուելով այս առիթէն և ստեղծուած համահայկական խամդավառութենէն, և տեղեակ ըլլալով՝ որ մեր Երեւան ուսանած տարիներուն Գրականութեան և Արուեստի Թանգարանէն պատճենահանած ու Գահիրէ բերած էինք «Արշակ Բ.»-ի ձեռագիրները, քաջալերեց մեզի ձեռնարկելու անոնց տպագրութեան: Մեր մօտ կը գտնուէին պակաս թերթեր՝ որոնք ՏՂԼԿ-ին միջամտութեամբ ուղարկուեցան Երեւանի դիւանէն: Այս առիթով, յատուկ շնորհակալութիւն տիկ. Մովսէսը Չալոյեանին՝ որ Երեւանի երաժշտանոցին մէջ մեր զեղագիտութեան դասախօսը եղած է, Գրականութեան և Արուեստի Թանգարանի տնօրէն Հենրիկ Բախչիմեանին, որոնք հակառակ Թանգարանին հիւրական դժուարութիւններուն, սիրայօժար պատճենահանեցին և ուղարկեցին այդ պակաս թերթերը:

Երաժշտական խմբագրութիւնը կը ստանձնենք մենք, իսկ լիպրէթօն՝ Ժ. Բարագեան: Արդէն սկսած ենք ձեռագիրներու քննական վերլուծութեան և բնագիրները համակարգիչի միջոցով վերականգնելու աշխատանքը:

Մեր նպատակն է Գահիրէի մէջ տպագրել զայն՝ լուսալով, որ յետագային օփերայի թատրոնները բնմտորեն զայն:

Տպագրութիւնը պիտի ընդգրկէ հետեւեալ հատորները.

1.- Նուագագրութիւն (full score), իտալերէն լեզուով: Տպագրել թիւ 4-ը, աւելցնելով նախերգանքը: Թիւ 4-ին մէջ պակասող բառերը՝ 1871-ի տպագրութենէն օգտուելով, վերականգնեց Ժ. Բարագեան: Իտալերէն բառերը՝ ՏՂԼԿ-ին միջամտութեամբ, խմբագրեց հմուտ իտալացի և օփերայի մասնագէտ Փասքալ Կապէլլոն:

2.- Դաշնակագրութիւն (piano score), իտալերէն լեզուով: Ա. արարին համար պահպանելով թիւ 4-ի դաշնակի գրելաճը՝ զայն նմանցնել թիւ 3-ին, ծանօթագրելով իրաքանչիւր փոփոխութիւն: Նոյն ոճով մեր կողմէն կատարել Բ. Գ. և Դ. արարներուն դաշնակագրութիւնը:

3.- Նոյն դաշնակագրութիւնը վերատպել հայերէն (արեւմտահայերէն) և անգլերէն թարգմանութեամբ: Լիպրէթօնյին անգլերէն հոյակապ թարգմանութիւնը արդէն կատարած է Ժ. Բարագեան:

4.- Նուագախումբի առանձին նուագամասերը:

5.- Լիպրէթօն: Համեմատական տպագրութիւն մը՝ թիւ 3-ին մէջ գտնուող և 1871-ին տպագրուած լիպրէթօններուն:

Գահիրէի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան պատուարժան վարչութիւնը սիրով ընդունած է ստանձնել երաժշտական խմբագրութեան ու տպագրութեան ամբողջ ծախսերը: Հատորները լոյս պիտի տեսնեն «Սաթենիկ Ծ. Չազրր» հիմնադրամին մեկենասութեամբ: Լիպրէթօնյին հետ կապուած ծախսերը իր ուսերուն վերջուցած է ՏՂԼԿ-ը: Յոյսով ենք, մինչեւ 2000 թուականի կէսը աւարտել տպագրական աշխատանքները և առաջին անգամ ըլլալով լոյս աշխարհ բերել հայկական առաջին օփերային իսկական տարբերակը, տարբերակ մը՝ որ դեռ անտիպ է ու ամբողջապէս չկատարուած:

ՀԱՅԿ ԱՆԱԳԵԱՆ

ՄԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

1- «Ջեմիրէ»-ի մասին տե՛ս մեր լուրածը, Ց. Չումանեանի «Ջեմիրէ» օփերան, «Արեւ», օրաթերթ, Գահիրէ, 16 մուհիս 1992, թիւ 22082-7 մուհիս 1992, թիւ 22098:

2- Տե՛ս «Ջեմիրէ»-ի ձեռագիրը, թիւ 7:

3- Զարմանալի ճակատագիր. պատմական քաջասակամ հանգամանքները՝ որոնք խանգարեցին «Արշակ Բ.»-ին բեմադրութիւնը, պատճառ հանդիսացան որ անոր բնագիրը մնայ անձեռնմխելի ու ամբողջապէս հասնի մեզի: Ընդհակառակը, բազմիցս կատարուած մախերգանքը կարելի եղաւ ամփոփել ցրուած ձեռագիրներէ:

4- Թովմաս Թերզեան, բանաստեղծութեան ամբողջական հաւաքածոյ, լստաչարան և ծանօթագրութիւնը Արշակ Չօպանեանի, առաջին հատոր, Վենետիկ, 1929, էջ ԼԳ-ԼԵ:

5- Արշակ Բ., թատերամուսիկի շոքոս հանդէս, քերթուած Թովմաս Ռ. Թերզեանի, երաժշտութիւն Չոխանեան Տիգրանայ, Կ. Պոլիս, 1871: Իտալերէն տիտղոսաբերթ է՝ Arsace II, tragedia lirica in IV atti, poesia di Tommaso R. Tersian, musica del maestro T. Dicran.

6- Տե՛ս անդ, էջ 7:

7- Անդ, էջ 7:



301-2001

ժԵ. ԳԱՐԱԴԱՐՁ
ՀԱՅՈՑ-ՔՐԻՍՏՈՆԵՆԻԹԵԱՆ ԳԱՐՁԻ

ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ

ՔՐԻՍՏՈՆԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՂԸ ԵՒ ԾՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ ՎԿԱՆ

Հայրենի գիտութեամբ կրթուած Ազաթանգեղոս պատմիչը՝ որ ակամատես եղած է Տրդատ մեծ արքայի ժամանակ պատահած հոգեւոր գործերուն և լուսատւ շնորհապատում վարդապետութեան, թագաւորական հրամանը ստանալէ ետք՝ կը հեծնէ միտքի երկվարը և կ'անցնի համարի ասպարէզը, հաստատօրէն կարգաւորելով իր ծրագիրը՝ կը դարձնէ խօսքերու պատմութեան անիւր, որպէսզի տիրաւար մաւրիէ ժամանակագրութեան ծովուն ալիքներուն վրայ:

Թէ ինչպէս կամ որո կողմէ քարոզուեցաւ Թորգոմեան ազգին ու Հայաստան աշխարհին մէջ Աւետարանի աստուածապարզեւ անտիսնէրը և կենաց խօսքը, կամ ո՞վ էր ան, որ այս նորոգատու տաքելական շնորհները իր վրայ վերցնելով՝ երեսն եկաւ այնպիսի աստուածեղէն շնորհով. հետեւինք Տրդատի յաջող քարտուղար Ազաթանգեղոսի հրաշապատում պատմութեան, ըմբռնելու համար անոր լուսատւ վարդապետութիւնը, հրեշտակակրօ՛՛՛ առաքինի վարք ու բարքը, ազնուական համբերութիւնը այն շնորհալի մեծագոր մահատակին՝ որ Քրիստոսի խոստովանողը եղաւ և ճշմարտութեան վկան:

Թէ ինչպէս ստիկ ետք, առաքելամեծ մահատակին աղօթքներով՝ շէնութիւն ու խաղաղութիւն, լիութիւն, պտղաբերութիւն ու բժշկութիւն շնորհեց Աստուած:

Թէ ինչպէս հայոց առաքելային աստուածախրութեան և Քրիստոսի պարզեւած գորութեան շնորհի՛ ինկաւ, փշրուեցաւ ունայնութեան պաշտամունքը և աստուածապաշտութիւնը տարածուեցաւ մեր ամբողջ երկրին մէջ: Կամ թէ ինչպէս եկեղեցիներ շինուեցան մեր Հայաստան աշխարհին մէջ և ջնջուեցան սնտի պաշտամունքները՝ որոնք մեր մայրենաց սովորական մոլորութեան հետեւանքով, ի զուր ընդունուած և մոլորեցուցիչ, կեղծ և փայտերու լիմարութիւններն էին:

Իսկ Քրիստոսի երանելի մահատակը և մեր հայրը սուրբ Գրիգոր՝ Քրիստոսի կամքով մեր ամբողջ Հայաստան աշխարհին արդարուսոյց քարոզեց, որպէսզի չկապուին մեղքերու զարշապարին, այլ հասցնելով Աստուածաճօր հողմախաղաղ անդորր մաւրանգիստը՝ անոնց համար այնտեղ վշտնջեմական կեանքի օթեաններ պատրաստեց:

Երիցս երանեալ, սուրբ, քաջ և անզանգիտող Նահատակը՝ Տէր Գրիգոր, քազմամբոխ աշխարհամոլովի մը առջեւ կը պատմէ իր տեսիլքը՝ ըսելով.

- Արդ՝ եկեք եղբայրներ, ձեզի պատմեմ Արարիչին ձեր մկառմանը ունեցած սիրոյ ապացոյցը՝ որ ինծի երեսց անաոր տեսիլքով:

Տեսայ Աստուծոյ իջնելը իր սուրբ մահատակներուն մօտ և անոնց անհամեմատ քարծրանայք, անպատում վերացումը երկինքի արքայութեան անզուականութեան մէջ:

Ան ինծի յայտնեց զալիք կենսաբեր պարզեւը՝ որ պիտի շնորհուի ձեզի, և ինծի երեսց աստուածակերպ սքանչելի անպատում տեսիլք մը, որ հանգամանօրէն կը պատմեմ:

Այս գիշերուան կէսին, երբ դուք աշխատութեան ծանրութենէն եւ տրտմութենէն խոնջած քուն մտած էիք, ես դեռ արթուն էի և մտախոհ՝ աստուածային ողորմութեան անքնին հրաշքներու յանկարծակի կատարուելու, Անոր այցիկ և աստուածագէտ վարդապետութեան իմաստուն խրատներուն բովին մէջ ձեզ անբարաւելու մասին:

Յանկարծակի սաստիկ ձայն եղաւ, որոտումի բռնիւն, անաոր թնդին, ծովու խտովեալ ալիքներու սաստիկ ձայնիկ մնամ:

Բացուեցաւ երկինքի հաստատութեան խորանաշէն ծածկը, և իշաւ այր մը լոյսի կերպարանքով, կանչեց անունս և քսաւ.

«Գրիգոր»: Նայեցալ, տեսալ Անոր կերպարանքը և զարհուրած՝ դողալով գետին ինկալ: Ըսաւ ինծի՝ «Վեր նայէ՛ և տես՛ հրաշքները՝ որոնք ցոյց պիտի տամ քեզի»:

Եւ ես՝ նայելով տեսալ երկինքի հաստատութիւնը քացուած, իսկ լոյսը՝ հոսելով միճչեւ երկիր կը հասնէր, և ես լոյսին մէջ տեսալ մարդկային կերպարանքով, լուսեղէն, երկթեւ անչափ զօրք՝ թեւերը կրակի մնամ:

Տեսայ մարդկային անաոր կերպարանք մը՝ քարծր ու անեղ, որ ձեռքին մէջ ունէր ոսկեալ մեծ կուան մը, սլանալով, խոյանալով արագաթօղչ արծիւի մնամ, իշաւ հասաւ միճչեւ երկրին շատակը, քաղաքին մէջտեղը, զարկաւ յայնատարած գետնին և մեծ ու անչափ թնդիւններ հնչեցին անդունդներու անդարամետէն:

Եւ տեսայ քաղաքին մէջ՝ արքունի ապարանքին մօտ, մախարակամեւ ոսկիէ խարիսխ, վրան շատ քարծր հրեղէն սիւն, իսկ անոր վրան ամպէ խոյակ՝ լուսեղէն խաչով:

Նայեցալ և տեսայ ուրիշ երեք խարիսխներ՝ արիւնի գոյնով կարմիր, ամպեղէն սիւներով և լուսեղէն սիւնի խոյակին՝ որ անոնցմէ քարծր էր: Չորս սիւններուն խաչերուն վրայ զարմանատես կարմարներ իրարու կապուեցան և վրան գմբթամեւ խորանագաթ ու աստուածակերտ, զարմանալի ամպեղէն շինուածք մը տեսալ:

Օրնուածքի կատարին տեսայ զարմանալի, աստուածակերտ, սքանչելի հրեղէն սթոն մը՝ որուն վրայ կար տէրունական խաչը: Համատարած լոյս անոր պարուրելով՝ խառնուեցաւ խաչի ճառագայթներուն և կպչելով միաձուլուեցաւ: Շողազող լոյսը սիւն դառնալով՝ ցայտեց խարիսխներու ներքին սիւներուն մէջ:

Իսկ ես նայելով կը զարմանայի, այն այրը՝ որ իմ անունս կանչած էր, ինծի քսաւ՝ թէ «Ով մարդ, ինչո՞ւ զարմացած ես և չես ըմբռնէր Աստուծոյ մեծամեծ գործերը»: Պատասխանեցի. «Ինչպէս, Տէր»: Ըսաւ ինծի. «Այս տեսիլքը քեզի ցոյց տրուեցաւ, որպէսզի ըմբռնես: Ահատակի քացուած է երկինքը, գիտցիր՝ որ քացուած են Քրիստոսի մարդասիրութեան դոնէրը իր արարածներուն համար: Իմացիր, որոտումի հնչող ձայնը այն է, որ Աստուծոյ գթութեան ու ողորմութեան անձրեղ կ'իջնէ: Այս սուրբ մահատակները՝ որոնք այստեղ մահատակուեցան, հիսիսային կողմերը ճամբայ քաջից, որովհետեւ իրենք ուրիշներու շախղները ուղեցին:



Իսկ հրեղեն սիւնը՝ որում խարխալը ոսկի է և խոյակը ամպեղեն և վրան յուտեղեն խաչ, ապա այդ ոսկի խարխալը հաստատութեան անշարժ վեճն է, հրեղեն սիւնը՝ կաթողիկէ եկեղեցին է, որ իր թեւերուն տակ կը հաւաքէ բոլոր ժողովուրդները՝ հաստորի մէկ միութեան մէջ:

Անոր վրայի յուսար խաչը՝ մեծ քաճանայապետութիւնն է ժողովուրդներուն մէջ, օրինակն է Քրիստոսի մարմնացեալ պատկերին, Աստուծոյ դիմ քաճանայապետութեան օճութեան:

Այդտեղ բոլր Աստուծոյ տանարը ըլլայ, բոլոր հաւատացեալներուն աղօթքի ու խնդրանքներուն տունը և քաճանայապետութեան արօղը:

Երանելի Գրիգոր՝ թագաւորին եւ ամբողջ ժողովուրդին հետ մէկտեղ խելոյն գնաց այժմեղ, ուր իրեն ցոյց տրուած էր հրեղեն սիւնը՝ ոսկեալ խարխալի վրայ, տեղը շրջափակեց բարձր պարիսպով, դռներով ու փականքով ամրացուց և

այժմեղ կանգնեց փրկչական խաչին նշանը, որպէսզի ամեն որ՝ որ այժմեղ հասնի, ամենազօր Արարչին երկրպագելով ծունկ դնէ: Ապա նշանակուած տեղը՝ որ նախապէս իր կողմէ կնքուած էր, կանգնեց Քրիստոսի Եկեղեցին:

Այսպէս՝ քարոզութեամբ, յուսարելով ժողովուրդին սիրան ու հոգին, Քրիստոսի խոստովանող Գրիգոր՝ աստուածային աղով աղեց, համեմեց, և ժողովուրդը լքելով սնտօի, մետազորք կուրքերուն ունայն պաշտամունքը՝ մարդասէր Աստուծոյ պաշտամունքին դարձաւ:

Այնուհետեւ, Հայաստանի մէջ սրտալիք ուրախութիւն էր և ինչ հաճելի տեսարան աչքի համար: Որովհետեւ երկիր մը՝ որ անունն անգամ չէր լսած այն կողմերուն, ուր աստուածային սքանչելի բոլոր գործերը կատարուեցան, շատ շուտով իմացաւ եղած քանքը, ոչ միայն իր ժամանակ կատարուածները, այլ և յախտեմապէս հախասահմանուածները, լետոյ նկածները, սկիզբն ու վերջը և բոլոր աստուածատուր աւանդութիւնները:

«ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ ԳՐԻԶ»-Ը

Ե. դարուն, երբ առաջին անգամ երջանկացաւ հայը գրականութեան քարիքով, երբ կարողաց եկեղեցու Սուրբերու և անյաղք նահատակներ վկայարանութիւնները, քանկացաւ ունենալ նաեւ իր Լուսատրիչիմ Գրիգորի վարքը: Գոհացնելու համար ժողովուրդին հետաքրքրութիւնը, յօրհնուեցաւ՝ նախ, Գրիգորի խոստովանութիւնը եւ ապա՝ Գրիգորիսի գիրքը, ծանօթ Ագաթանգեղոս անունով:

Ագաթանգեղոս անունով ներկայացող հեղինակը՝ կամ յոյն, կամ հռոմէացի կը նկատուի, այդ բառը՝ իր կրկին նշանակութիւններով, շատ յարմար էր պատմութեան րովանդակութեան, կազմուած՝ յունարէն, «բարի» և «լրաբեր, տեղեկատու, անտար, դեպքան, հրեշտակ» բառերէն, որ նաեւ «բարի, անտիք» իմաստն ալ ունի:

Սակայն, աւանդութեան համաձայն, Ագաթանգեղոս Գ. դարու մատենագիր է, եղած է քարտուղարը Տրդատ թագաւորին՝ որուն հրամանով ալ գրի առած է Հայաստանի մէջ տեղի ունեցած քաղաքական դէպքերը, սկսելով խոսքով Մեծի օրերէն, հայոց՝ ազգովին քրիստոնէութեան դարձի պատմութիւնը, Տրդատի օրով և Գրիգոր Լուսատրիչի մեղքով:

Ղազար Փարպեցի և Սեբեոս պատմիչները՝ այս երկը կոչած են «Գրիգորիսի գիրք», Գրիգոր

Լուսատրիչի գործունէութիւնը նկարագրելուն պատճառով: Յետագային կոչուած է «Հայոց Պատմութիւն», որ աղբիւրագիտական բացատրիկ արժեք կը ներկայացնէ: Պատմութիւնը մեզի հասած է բազմալեզու խմբագրութիւններով և տարբերակներով՝ միջնադարէն սկսելով, այսպէս, Ագաթանգեղոսի «Հայոց Պատմութեան» բազմաթիւ օրինակներ կան՝ յունարէն, ասորերէն, արաբերէն, եթովպերէն, վրացերէն, սլաւերէն, լատիներէն, շուտերէն, իտալերէն, ֆրանսերէն և անգլերէն լեզուներով:

Մեծ Սուրբին «համաշխարհական» համբար տարածուած ըլլալուն, իր վարքը և տօնը յիշուած են ասորիներու, յոյներու, լատիներու եւ ղպտիներու Յայտնաւորքին և Տօմացոյցին մէջ:

Ժամանակակից ագաթանգեղոսագիտութիւնը հաւած է այն եզրակացութեան, թէ Ագաթանգեղոս իրական անձ չէ եղած, և թէ իր անունով հասած երկը՝ Ե. դարու խմբագրութիւնն է:

Հայերու քրիստոնէութեան դարձի 1700-ամեակի կապակցութեամբ, «Տեղեկատու»-ի յարգելի ընթերցողներու ուշադրութեան կ'ուզենք ներկայացնել Աստուծոյ երանելի այրին՝ Մեծն Գրիգորիսի վարքին քանի մը դրուագները, քաղուած, համադրուած և արեւմտեան հայերէնի վերածուած Ագաթանգեղոսի «Հայոց Պատմութիւն» հատորէն:

S. G.

ՄՂԲԻՐՆԵՐ

Ագաթանգեղոս. Պատմութիւն Հայոց: Աշխարհաբար քարտեանութիւններու յերանձնութիւնով ու ծանոթագրութիւններով Արամ Տեր Ղեկնդար: Երևան, 1977, էջ 29, 30, 108, 107, 108, 109, 110, 118, 119, 139:

Հ. Գ. Արշակունի, Արշակունի Բրիտանական Հայոց:

Վենետիկ, ի Սուրբ Ղազար, 1901, էջ 231:

Հ. Ե. Արշակունի, Սուրբ Գրիգոր Լուսատրիչ: - «Միջրբար

Տօմագիրք»: Հանդէս Մատենայ, 1949, ք. 4-12, էջ 3, 10, 11:

Հ. Ս. Արշակունի, Հայկական Մատենագիտութիւն, Ե-ԺԸ

դր, Տարտր Ա. Մ-Սուրբի Սուրբագրութիւն: Հայկական ՄԱԻ

ԳԱ հրատարակչություն, Երեւան, 1959, ս. 151-152:

Աշոտ Մկրտչյան. Հիզերորդ դարի հայ դպրութիւն:

«Հայաստան» Հրատարակչություն, Երեւան, 1968:

Դովագ Կրտորդ. Ագաթանգեղոս պատմիչ եւ գրող, էջ 175-238:

Հայ Գրական Բնագիտություն Բրետանական, կապնեց և ծանոթագրեց՝ բանաս. գիտ. թիկն. դոց. Ժ. Ա. Քալանթարյան, խմբագրուել է անաբարանք սրտի. Հր. Ս. Քանթարյանի:

Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1981, էջ 307:

Հայոց Հին Եւ Միջնադարյան Արձակի Բրետանական,

կապնեցիկ Կարագ Երեսիսանք և Արշակ Մարտիրոս:

Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան,

1981, էջ 608:



ԹԷ Ի՞ՆՉ ՊԱՏՄԵՑ ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏ Փ. ԳԱԼԻՆԵԱՆԸ

Մայիսի 19-ի երեկոյան, Գաֆիրի Ամերիկեան Համալսարանի "Oriental Hall" գողտրիկ յարանը լեցում էր արուեստագետ հասարակութեանը, որ եկած էր դիտելու Փօլ Գալինեանի նկարահանած «Սարոյեան, Մարդը Գործը» վաւերագրական ժապատնը:

Փօլ Գալինեան և Տիկինը հրաշիրում էին Հ.Ռ.Մ.՝ի Գաֆիրի Մասնաճիւղին կողմէ, սոյն ժապատնը ցուցադրելու համար Աղեքսանդրիոյ և Գաֆիրի մէջ:

Ժապատնը մեծ մասամբ հիմնուած է Փօլ Գալինեանի լուսանկարած դիմանկարներում վրայ, որոնց հետ կան նախ Սարոյեանի քնտանեկան լուսանկարներ, կարգ մը գծագրութիւններու կողքին՝ մէջընդմէջ օգտագործելով Սարոյեանի Հայաստան այցելութեան տեսերիզէն մասեր: Այս բոլորը իրարու կապուած են այնքան նրբաճաշակ և արագ, որ կարծես տեսերիզ մըն է Սարոյեանի կեանքին և գործերուն մասին:

Ժապատնին տեսողութիւնն է մէկ ժամ, որուն ամենէն ազդեցիկ մասերն են՝ նախ, «Մարդկային կատակերգութիւն» վէպէն հատուած մը կը կարդայ Սարոյեան և կարդացածը ներկայացնող մասը կը ցուցադրուի նոյն վերնագիրը կրող ժապատնէն:

Երկրորդ՝ երբ Սարոյեան կ'արտասանէ իր հոչակատր խօսքը հայերու մասին. «Կ'ուզի տեսնել աշխարհի վրայ որևէ ոյժ՝ որ բնաջնչէ այս փոքր անկարեւոր ժողովուրդը...»: Ներդաշնակ գամերայի շարժումով, նկարներ և շարժում տարրեր գործածելով, Գալինեան յաջողած է մարմնաւորել խօսքը: Իսկ ժապատնին վերջաւորութեան Սարոյեան իր ձայնով կարծիքներ կը յայտնէ կեանքին և մարդուն մասին, որոնք՝ գեղարուեստական բարձր մօտեցումով և հասկացողութեամբ, Գալինեան կապած է Սարոյեանի դիմանկարներու շարքով մը՝ մանկութենէ մինչև իր վերջին լուսանկարը:

Ներկայացումը տպատրած էր բոլորին: Եղան հարցումներ՝ որոնց պատասխանեց Գալինեան: Իմ մտքիս մէջ՝ սակայն, կային մէկէ աւելի հարցումներ, որոնք լուսաբանութեան կը կարօտէին. ուստի, որոշեցի հանդիպիլ արուեստագետին:

Հանդիպումը՝ որ կ'ըլլար Փօլ Գալինեանին հետ, ունեցաւ ժապատնէին նոյն երկարութիւնն ու կեդրոնացումը:

Առաջին հարցումիս՝ թէ ինչու՞ 1976-էն ի վեր ճանչցած Սարոյեանին՝ մահէն ետք է միայն որ մտածած է վաւերագրական ժապատն նկարահանել, աւելի բարդ գործի մը դիմաց մնալով, քանի որ միայն լուսանկարներ և Հայաստան ուղեւորութեան տեսերիզը ունէր որպէս նիւթ: Գալինեան պատասխանեց, և կարծես սկսաւ մեծախօսութիւն մը...:

«1981-ին՝ Սարոյեանի մահէն ետք, Ֆրեզնոյի «Fresno Bee» թերթը էջեր սկսաւ յատկացնել Սարոյեանի մասին, օգտագործելով իմ նկարած դիմանկարները...: Երեսնայեցէք, օրեր շարունակ գրական վաստակին կամ կեանքին մասին տարրեր յօդուածներ և բազմաթիւ նկարներ, որոնք բոլոր իմ նկարահանածներն էին...: Ասիկա ինձի առաջին գաղափարը տուաւ ժապատն մը պատրաստելու:



սակայն, քանի որ միայն նկարներ էին ունեցածս, զանոնք վերածեցի սահիկներու և զատած սահիկներուս համեմատ գրեցի 14 վայրկեան տեսող թեքսթ մը՝ «Ինչպէս նկարեցի Սարոյեանը» խորագրով:

Այս ծրագիրը մեծ յաջողութիւն գտաւ և ցուցադրուեցաւ ԱՄՆ-ի շատ մը նահանգներու մէջ: Առաջին հայր որ ինձի մօտեցաւ 3-4 տարի ետք՝ Թովմաս Գոյլումեան անունով անձ մըն էր, որ առաջարկեց ժապատնի վերածել գործս և գայն ուղարկել ԱՄՆ-ի տարածքին գտնուող կարեւոր գրադարաններուն: Ես արդէն կը մտածէի նոյն քանը ընել, բայց միտքակամը մեծ հարց մըն էր, որը լուծեց Դրն. Թ. Գոյլումեան, կրք՝ ոչ-շահութաբեր հաստատութեան մը դրկեց իր առաջին չէքը, որուն յաջորդեցին տարրեր անձերը դրկուած գումարներ:

Ժապատնը պատրաստ վիճակի մէջ ըլլալէն ետք, (5-6 տարի տեւեց), 1990-ի վերջերը անպայման պէտք էի դիմէի «Սարոյեան Հաստատութեան», որ կը գտնուի Սան Ֆրանսիսքոյի մէջ, անոնց հաւանութիւնը առնելու համար ժապատնը ցուցադրելու. ամիսներ տեսող քանակցութիւններէ և ժապատնը դիտելէն ետք, վերջապէս որոշեցին իրենց արտօնութիւնը տալ ցուցադրելու ժապատնը: Կը փափաքէի որ առաջին ներկայացումը Հայաստան ըլլար, քանի որ Հայաստանի պատասխանատու մարմինները լսած էին ժապատնին մասին և սկզբնական հաւանութիւն տուած՝ ցուցադրելու համար Երեւանի մէջ:

1991-ը՝, սակայն, Ս. Միութեան քայքայման տարին դարձաւ, և նոյն ատեն Ֆրեզնոյի ժողովուրդը ուզեց որ առաջին ներկայացումը ըլլայ Ֆրեզնոյի «Ռիլիքս Սարոյեան» թատերասրահին մէջ. հոն էր, որ 16 մմ. վաւերագրականը՝ «Ռիլիքս Սարոյեան, մարդը գործը» առաջին անգամ ըլլալով ներկայացուեցաւ 1991-ին:



Ֆրեզկոյի բոլոր թերթերը մեծ գնահատանք ցուցաբերեցին և որ որ կը ցուցադրուէր, հրատէր կը տաճանայ այդ շքանկին տեղի ունեցող վաւերագրական «փառասուն»ներէն՝ մասնակցութիւնս բերելու համար (հայ թերթերը տակաւին լուս էին...)։ Ժապատէնը արժանացած է վեց մրցանակներու, որոնցմէ ամենակարեւորը՝ Ոսկի Մրցանակն է, Ֆիլատելիոյ ֆիլմի Փառասունին, որպէս լուսագոյն վաւերագրական ժապատէնը։ Այս մրցանակէն ետք է, որ հայերը զիտցան՝ թէ բան մը կա, եւ սկսան զիս և ժապատէնը հրատիրել գաղութ գաղութ...»։

Ժապատէնին և Սարոյեանին պիտի վերադառնանք, կ'ըսեմ, սակայն պատմեցէ՛ք՝ թէ որոշմաթուղթին հարցը ինչպէս ծագեցաւ։

«1986-ին, Ուաշինկթընի "Post Master General"-ը կը յայտնէ ինձի՝ որ Սարոյեանի անուան որոշմաթուղթ մը հրատարակելու նպատակով, 400 դիմանկարներէն ընտրած են իմ նկարած լուսանկարը, սակայն պէտք է սպասել մինչեւ 1991թ. քանի որ ըստ ամերիկեան կանոնագրութեան, տասը տարի պէտք է անցնի ոճէ արժէքաւոր դէմքի մահէն ետք, իր անուան որոշմաթուղթ մը յատկացուելու համար։ 1991-ին քացումը կատարուեցաւ որոշմաթուղթի "Poster"-ին, և ինչ զուգահիստիւս, որ նոյն տարին կը ճանչցուի որպէս որոշմաթուղթին հեղինակը և վաւերագրական ժապատէնի բնադիրը։

1991-ին դարձեալ՝ Ա.Մ.Ն.ի և Ռուսիոյ մօտեցումին առթիւ, որպէս խորհրդանիշ՝ երկու կատարութիւնները կ'ընտրեն Սարոյեանը և երկու որոշմաթուղթերուն "Poster"-ի (ամերիկեան և ռուսական տարբերակին) բացումը միաժամանակ կ'ըլլայ Ֆրեզկոյի և Երեւանի մէջ...»։

Ժապատէնին մասին ունեցած այլ հարցումներէս մէկն էր, թէ ինչո՞ւ գունաւոր գծագրութիւններն օգտագործած էր ժապատէնին սկիզբը և ուրկէ՞ էին այդ գծագրութիւնները։

Գալիմեան՝ հարցումէն զարմացած, բայց վստահ պատասխանեց. «Գունաւոր գծագրութիւնները առկայ են «Իմ Անունս Արամ է» և այլ վէպերու մէջ լոյս տեսած գծագրութիւններէն, այսինքն՝ ներկայացուած նիւթին հետ առընչութիւն ունին, իսկ զանոնք օգտագործած են որ փոփոխութիւն մը ըլլայ դիտողին, սկիզբի սրճագոյն հին ընտանեկան նկարներուն հետ»։

«Սարոյեանին մօտէն ճանչցած ըլլալով, չէ՞ք կարծեր որ հսկաստութեան մէջ ապրող մարդ մըն էր. «Ես Հայ եմ» կը գրէր, բայց հայերէն հետու կը մնար, կապ մը ունեցա՞ծ է արդեօք Ամերիկահայ համայնքին հետ... օրինակի համար հանդիպա՞ծ է Անդրանիկին, որ այդ ժամանակ իր վերջին և ամենադաժան տարիները կ'անցնէր Ֆրեզկոյի մէջ...»։

Հարցունս չվերջացած, Գալիմեան՝ որ ճանչցած և սիրած էր Սարոյեանը, արդէն սկսաւ իր պատասխանը... «Երբէք... հակասութեան մէջ ապրող մը չէր Սարոյեան, ճիշտ հակասակն է՝ իր շուրջիններէն էին որ կ'ապրէին և կը շարունակէն ապրիլ հակասութեան մէջ։

Նախ, հայերը փակ ընկերութիւն մըն էին, մանաւանդ դարասկիզբին, և զորոջ մը ըլլալու համար՝ կամ պէտք է քացուի դէպի երկիրը, որն է Ա.Մ.Ն., և կամ սնայ զոց շքանակին մէջ համայնքի...։ Բայց պէտք է նկատի առնել, որ Սարոյեան իր առաջին աշխատութիւնները ուղարկած է «Հայրենիք» թերթին՝ որ բազմաթիւ պատմութիւններէն միայն երկուքը արտատպած է։ Մինչեւ համաշխարհային Բ. պատերազմը, Ա.Մ.Ն.-ի մէջ շատ վատ աչքով կը

ճայէին հայերուն, և Սարոյեան այդ դաժան տարիներուն չէ վարանած ինքզինք հայ որակել...։

Գալով Անդրանիկին, ան քանի մը հանդիպումներ ունեցած է և այդ մասին ունի անտիպ գրութիւն մը «Անդրանիկ» վերնագրով, սակայն տպատիրութիւններու գրութիւն մըն է, քանի որ 10-էն 18 տարեկանին եղած են այդ հանդիպումները»։

Ապագայի ծրագիրներու մասին խօսելու համար, կատարեցի հետեւեալ առաջարկը. «Նկատեցի, որ Դուք մեծ կարողութիւն ունիք վաւերագրական ժապատէնի վերածելու անհատի մը կեանքը՝ եթէ ունենաք համեմատարար այն լուսանկարները, որոնք կը ներկայացնեն այդ արուեստագետին կեանքը. այս մեկնակէտէն սկսելով, եթէ օրինակի համար, Ջեզի առիթը տրուի Թէքեանի նման բանաստեղծի մը կեանքը վաւերագրական ժապատէնի վերածելու, մանաւանդ որ քանաստեղծին մասին շատ գրութիւններ, լուսանկարներ և նոյնիսկ տակաւին ապրող անձեր գոյութիւն ունին, որոնք կրնան հարտացնել նիւթը»։

«Գաղափարը շատ լաւ է..., սակայն ես անձնապէս պէտք է նրկար ատեն ճանչցած ըլլամ և զործերուն հետ ապրիմ այն անձնատրութեան՝ որուն նկարահանումը պիտի ընեն...։ Կեանքիս այս հանգրուանին՝ պատրաստ եմ միայն Սարոյեանի վերաբերեալ որիչ ժապատէններ պատրաստելու, և ունիմ կարգ մը նիւթեր՝ ինչպէս «Սարոյեան Մարդը», «Սարոյեան և Կոմիտաս», «Սարոյեան որպէս զորոջ», «Սարոյեան Տարբեր Մարդ Մը» ետլլն...»։

Դուք՝ Պրն. Գալիմեան, ճանչցաք Սարոյեանը, սիրեցիք զինք և ուզեցիք յանրժայգնել Ջեզի ժապատէնով...։ Սակայն այսքան քաղաքներ այցելելէ ետք, ի՞նչ պիտի ըլլայ այս ժապատէնին վերջը. ընդմիջ՜տ պիտի դառնայ գաղութ գաղութ»։

«Ժապատէնը գնելու համար կայ մեծ առաջարկ մը ամերիկեան ֆիլմ արտադրող հաստատութեան մը կողմէ։ Մտաւսխախտութիւնս այն է սակայն, որ ֆիլմը ծախելէս ետք, ոչ մէկ իրաւունք կ'ունենամ՝ այսինքն, եթէ գնողը որոշէ երբեք չցուցադրել զայն, ժապատէնը երբեք լոյս չի տեսներ...։ Տրուած զինք բոլոր պարտքերս կը փակէ։ Սակայն, տակաւին մտածումի մէջ եմ...։ Իսկ եթէ ծախեմ, պիտի պահանջեմ գնողէն՝ մէյնէկ օրինակ ուղարկել բոլոր հայ գաղութներուն, ժապատէնը ծախելէս առաջ, որպէսզի գոնէ հայերը աշխարհի չորս ծագերուն ունենան այս ժապատէնը»։

«Հայկական հաստատութիւններ չմօտեցա՞մ ժապատէնը գնելու համար», կը հարցնեմ, և երկուքս այ կը ժպտինք, «ի հարկ է՞ ոչ» իմաստը կրող ժպիտ մը...։

Չորոցս վերջացնելու համար, կը հարցնեմ Գաբիրէի և Աղեքսանդրիոյ մէջ տեղի ունեցած ներկայացումներուն մասին իր տպատիրութիւնները և զգացումները...։ Այստեղ է, որ Գալիմեան կը սկսի իր երկրորդ մեծախօսութիւնը.

«Ես շատ շնորհակալ եմ Գաբիրէի Հ.Բ.Մ.-ին, որ ինձի այս առիթը տուաւ Եգիպտոս այցելելու և ժապատէնը ցուցադրելու Գաբիրէի և Աղեքսանդրիոյ մէջ. սակայն, եթէ իրականութիւնը կ'ուզես, ուրեմն կը խնդրեմ՝ որ հետեւեալ նկատողութիւնները փոխանցես ընթերցողին։

Նախ, սրահները՝ որոնց մէջ ցուցադրուեցաւ ժապատէնը փոքր էին և անհամապատասխան ներկայացման...։

Ներկայացման առաւօտը երբ սրահը տեսայ և պատատը՝ որ չսփազանց փոքր էր, ցուցադրելու



գործիքը՝ որ անլարմար էր, շատ զարմացալ և ընդվզում մը մտաւ մէջս, որովհետեւ ամիսներ առաջ պահանջքներս ուղարկած էի, որեւէմ ինչպէս Ամերիկեան Համալսարանի պէս հաստատութիւն մը առկարող կ'ըլլայ մէկ ժամ տեւող ներկայացման գործիքները հաջթայթելու: Սակայն շնորհիւ Պրն. Քրիս Միքայէլեանի, Կարոյ Վարժապետեանի և պատասխանատու Տիկ. Մոնա Զաքիի ջանքերուն, թեքնիք հարցերը մեծ մասամբ լուծուեցան և կրցանք ներկայացնել ժապաւեճը:

Երկրորդ՝ ներկայացման համայնքային ըլլալը չի խոչընդոտեր բնդհանոր ըլլալը. այսինքն պէտք է ջանք թափուէր անկի օտար հասարակութիւն հրահրելու այս տեսակ գործի մը՝ որ արժանացած է միջազգային վեց մրցանակներու...»:

Դուք եղած էք 42 քաղաքներ ժապաւեճը ներկայացնելու նպատակով, ո՞ր երկիրն է՝ որ ներկայացման անկի օտար գտած էք քան հայերը, հարցոցի Պրն. Գալինեանին:

«Միայն Ֆրանսա և Իտալիա պատահեցաւ աղպէս, իսկ մնացած գաղութները ունէին նոյն խնդիրը, եւ ասիկա կ'ըսեմ՝ ապագայ ծրագիրներու համար, մանաւանդ՝ միջազգային հալ անձնատրութիւն մը կամ գործ մը օտարին ծանօթացնելու նպատակով...: Կրկին շնորհակալութիւն թւորին՝ թէ Գահիրէի և թէ Աղեքսանդրիոյ մէջ»:

Հ. Հ.

**ԱՐՈՒԻՆՏՍԱԳԷՏ Փ. ԳԱԼԻՆԵԱՆԻ
ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ,
ԵՒ ԳԱՀԻՐԷ**



Գահիրէի Ամերիկեան Համալսարան՝ «Օրիէնթլ Լոյս» Չափելու Որ. Տարիս, Տիար Կարոյ Միլլըր, Տեր և Տիկնոջ Փոյ Գալինեան, Տիկնոջ Մոնա Զաքի, Տիար Ֆրանսուա Միքայէլեան, Տիկնոջ Կարոյ Միլլըր, Տիար Մանիկ Գրեքոսանեան:

«Ուրիշըմ Սարոյեան՝ Մարող, Գրողը» լիաներած վաերագրական ժապաւեճը՝ 150-է անկի ներկայացումներու արժանացած է ԱՄՆ-ի, Գանատայի և Եւրոպայի գլխատր քաղաքներուն մէջ, շնորհիւ՝ ՀԲԸՄ-ի Նիւ Եորքի կեդրոնական Գրասենեակին հովանատրութեան և նախաձեռնութեան, ինչպէս նաեւ, ՀԲԸՄ-ի Օրջանակային գրասենեակներու և Մասնաճիւղերու սերտ գործակցութեան:

Վեց մրցանակներու արժանացած այս վաերագրական ժապաւեճը Եգիպտոսի հալ համայնքներուն և օտար շրջանակներու ալ ներկայացնելու դիտատրութեանը, Գահիրէի ՀԲԸՄ-ի վարչութեան մասնատր հրաւերով, Եգիպտոս այցելեցին՝ ֆիլմիմ բեմադրիչ-արտատրող Փոյ Գալինեան և ազնուափայլ Տիկնոջ: Անոնք՝ տասներկու օրուան իրենց կեցութեան շրջանին, անիթ ունեցան այցելելու Աղեքսանդրիոյ և Գահիրէի գլխատր տեսարժան վայրերը, ինչպէս նաեւ ազգային կամ հայկական հաստատութիւններէն մաս մը:

Հինգշաբթի, 13 Մայիս 1999, երեկոյեան ժամը 9-ից ֆիլմը ներկայացուցաւ Աղեքսանդրիոյ Արուեստից Թանգարանի սրահին մէջ, միացեալ կազմակերպութեանը Աղեքսանդրիոյ ՀԲԸՄ-ի և Արուեստի Թանգարանի վարչութիւններուն:

Չորեքշաբթի, 19 Մայիս 1999-ին, երեկոյեան ժամը 7-ին, ֆիլմը՝ բեմադրիչին ներկայութեան ցուցադրուեցաւ Գահիրէի Ամերիկեան Համալսարանի «Օրիէնթլ Լոյս»-ից մէջ, նախաձեռնութեանը Գահիրէի ՀԲԸՄ-ի վարչութեան և Գահիրէի Ամերիկեան Համալսարանին:

Չարաթ, 22 Մայիսին, Գահիրէի ՀԲԸՄ-ի վարչութիւնը՝ «Ալ Գաշա» շքեղ նաւուն վրայ, ի պատիւ արուեստագէտ ճիւղերուն կազմակերպեց ողջերթի բերթից մը, որուն մասնակցեցան վարչութեան անդամները՝ լուի կազմով և իրենց ազնուափայլ տիկիմներով: Այս բերթիցին մասնակցելու հրահրուած էին նաեւ՝ Եգիպտոսի մէջ ՀՀ արտակարգ և լիազօր դեսպան, Տիար Սերկէյ Մանատարեան, Թեմական Ժողովի ատենապետ՝ Տիար Անդրանիկ Մեսրոպեան, Բաղաքական Ժողովի ատենապետ՝ Տիար Նուպար Սիմոնեան և ազնուափայլ տիկիմը: Բաղաքավարական ջերմ արտալայտրութիւններէ նոց, Գահիրէի ՀԲԸՄ-ի վարչութեան ատենապետ՝ Տիար Պերճ Թէրզեան, իր գլխատրած Միութեան անունով, փարատնական ոճով՝ պապիրոսի վրայ արձանագրուած լիշատակի գրութիւն մը լանձնեց



«Ալ Գաշա» նաւուն վրայ, ցուցնելութեան յարաջին, Չարիս՝ արուեստագէտ Փոյ Գալինեան, Տիկնոջ Մոնա Զաքի, Գահիրէի ՀԲԸՄ-ի վարչութեան ատենապետ՝ Տիար Պերճ Թէրզեան, և Եգիպտոսի մէջ ՀՀ արտակարգ և լիազօր դեսպան՝ Տիար Սերկէյ Մանատարեան:

արուեստագէտ լուսանկարիչ Փոյ Գալինեանին:

Մայիսի 24-ի երեկոյեան, Փոյ և Արաքսի Գալինեանները՝ գոհունակ սրտով և անմոռանալի լիշատակներով, հրաժեշտ անին իրենց հիւրընկալներէն:



ՀԲԸՄ-ի «ՍԱԹԵՆԻԿ Ծ. ՉԱԳԸՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀՈԳԱՏԱՐՈՒԹԻՒՆ ԾՐԱԳԻՐԸ

ԵԱՀ-ի Ընկերային Գործոց Նախարարության հաւանութեան արժանացած է Գաֆիրէի ՀԲԸՄ-ի վարչութեան մշակած՝ «Սաթենիկ Ծ. Չագըր» Հիմնադրամի առողջապահական հոգատարութեան ծրագիրը:

Արաբերէն լեզուով պատրաստուած է այս ծրագրին մանրամասնութիւնները բովանդակով՝ 16 էջոց կանոնագրութիւնը:

Առողջապահական Հոգատարութեան ծրագրին անդամ դառնալու իրաւունք ունին՝ ԵԱՀ-ի հայ համայնքին բոլոր զաւակները:

Ծրագիրը պիտի սկսի կիրարկուիլ՝ առ այժմ միայն Գաֆիրէի շրջանին մէջ, 1 Յունուար 2000 թուականէն սկսեալ:

Այս ծրագրին մասին՝ հանրութիւնը հաղորդակից դարձնելու նպատակով, Գաֆիրէի ՀԲԸՄ-ի վարչութիւնը ժողովրդային համոզիպում մը պիտի կազմակերպէ Հելիոպոլսոյ ՀՄԸՄ-ՆՈՒՊԱՐ մարզաբանին մէջ, Կիրակի, 1 Օգոստոս 1999-ին, երեկոյեան ժամը 7.00-ին:

Այս առիթով, հետաքրքրուողներուն պիտի բաժնուի դիմումագրին հարցաթերթիկը:

ՀԲԸՄ-ի «ՍԱԹԵՆԻԿ Ծ. ՉԱԳԸՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ԿՐԹԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ 1999-2000 ՏԱՐԵՇՐՋԱՆ

Գաֆիրէի Հ.Բ.Ը.Մ.ի Սաթենիկ Ծ. Չագըր Հիմնադրամը 1999-2000 տարեշրջանին եւս կրթաթոշակ պիտի յատկացնէ արժանաւոր ուսանողներու, որոնք կրնան անձամբ ներկայանալ Հ.Բ.Ը.Մ.ի Գաֆիրէի գրասենեակը, լեցնելու համար յատուկ հարցաթերթիկը, իրենց հետ ունենալով 2 լուսանկար, ծննդեան վկայականի պատճէն, դիմումագիր մը և վերջին երկու տարիներու իրենց փճակացոյցը:

Աղէքսանդրիոյ թեկնածուները, կրնան իրենց դիմումագրերը ներկայացնել Աղէքսանդրիոյ Հ.Բ.Ը.Մ.-ի վարչութեան:

Սաթենիկ Ծ. Չագըր Հիմնադրամէն արդէն իսկ կրթաթոշակ ստացողները պարտին դրկել նախորդ տարեշրջանի ա. և բ. կիսամեայի կամ տարեկանի քննութեանց արդիւնքները, անմիջապէս որ զանոնք ստանան իրենց յաճախած կրթական հաստատութիւններէն:

Բոլոր տեսակի դիմումագրերը (նոր և վերանորոգելի) ընդունելու վերջին պայմանաժամն է, Աղէքսանդրիոյ համար 6 Սեպտեմբեր 1999 և Գաֆիրէի համար 8 Սեպտեմբեր 1999:



Լ Ո Ւ Ր Ե Ր

ՊԵՏՐՈՒԹ

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓԻՒԻԹ
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԳԱԺՈՂՈՎԻ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ
ՏԱՐԱԾԱԾՐՋԱՆԱՑԻՆ ԽՈՐՀՐԳԱԿՑՈՒԹԻՆ

Ցառաչիկայ Սեպտեմբերի 22-ին՝ Երեւանի մէջ պիտի գումարուի Հայաստան-Սփիւոք համաժողովը, որուն նախապատրաստութեան համար՝ ՀՀ-ի նախագահին հրամանագրով, արդէն կազմուած է կառավարական յանձնաժողով մը:

Սփիւոքահայ համայնքային բոլոր կազմակերպութիւններու ներկայացուցիչներուն հետ՝ քննարկումներ կազմակերպուեցան Պոտսդամի, Փարիզի և Ռաշիմկընի մէջ:

Անցնող Մայիսի 19-ին, ՀԲԸՄ-ի Անթիլիասի «Տէմիրճեան» Կեդրոնին մէջ տեղի ունեցաւ Մերձատր Արեւելքի երկիրներու հայ համայնքներու ներկայացուցիչներուն խորհրդակցութիւնը:

Խորհրդակցութեան մասնակցեցան տարածաշրջանի երկիրներու հայ համայնքներու շուրջ 250 ներկայացուցիչներ (որոնցմէ՝ ութ հոգինոց պատիրակութիւն մը, Գահիրէէն), ինչպէս նաեւ Առաքելական, Կաթողիկէ և Աւետարանական հոգևոր առաջնորդներ:

Խորհրդակցութեան ներկայ եղաւ ՀՀ արտաքին գործոց նախարար Տիար Վարդան Օսկանեան, իր կողքին ունենալով՝ Լիբանանի, Սուրիոյ, Եգիպտոսի, Իրանի և Ֆրանսայի մէջ հաւատարմագրուած ՀՀ արտակարգ և լիազօր դեսպանները, ինչպէս նաեւ Հալէպի գլխաւոր հիւպատոսը:

Խորհրդակցութեան ընթացքին քննարկուած են Օրակարգի հետեւեալ հարցերը.

- ա. Հայաստան-Սփիւոք համաժողովի օրակարգն ու աշխատակարգը:
- բ. Համաժողովին մասնակիցներուն ընտրութիւնը:
- գ. Համաժողովին կողմէ ընդունուելիք Հայաստան-Սփիւոք գործողութիւններու ծրագիրը:
- դ. Հայաստան-Սփիւոք նոր կառոյցներ:

ՀՀ արտակարգ և լիազօր դեսպան Ա. Նաւասարդեանի ուղղումի խօսքէն ետք, բացման խօսքով հանդէս եկած է ՀՀ ԱԳ Նախարար Տիար Վ. Օսկանեան, որ նախ, մասնակիցներուն հաղորդած է ՀՀ Նախագահ Ռ. Քոչարեանի ուղղումները և խորհրդակցութիւնը յաշտութեամբ պսակելու մտղթանքները:

ԱԳ Նախարարը անդրադարձած է համահայկական խորհրդաժողով հրապրելու նախաձեռնութեան, անոր անհրաժեշտութեան և կարելոյթեան, նպատակներու և խնդիրներուն, հանգամանօրէն բնութագրելով պատմական նոր իրողութիւններով

պայմանաւորուած՝ Հայաստան-Սփիւոք փոխյարաբերութիւնները որակական նոր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտութիւնը:

Անդրադառնալով խորհրդաժողովի նպատակին, Տիար Վ. Օսկանեան նշած է, որ հիմնական նպատակն է՝ հիմք դնել համազգային գործակցութեան այնպիսի համակարգի, որ հնարատրութիւն ընձեռէ պարբերաբար յստակացնել մեր ժողովուրդի ազգային առաջնահերթութիւնները և պայմաններ ապահովել ատոնք միասնաբար իրականացնելու համար:

Օրակարգի հարցերուն մասնակցած և ելոյթներ ունեցած են՝ շուրջ յիսուն համայնքային ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԳ Նախարարը՝ իր եզրափակիչ խօսքին մէջ, շնորհակալութիւն յայտնած է ներկայներուն՝ խորհրդակցութեան մասնակցելու և շահախնդիր քննարկումներուն համար, զայն համարելով՝ կարևոր և արդիւնաւէտ: Ան վստահեցուցած է՝ որ ներկայացուած բոլոր առաջարկները հանգամանօրէն կ'ուսումնասիրուին Յանձնաժողովին կողմէ, և նկատի կ'առնուին խորհրդաժողովի նախապատրաստութեան լետագայ աշխատանքներուն ընթացքին:

ԱՇՏԱՐԱՎԻ ԵՐՋԱՆ

ԵՐԿԻՐ ԵՒ ՄՕԱԿՈՑԹ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ
ԱՄԱՌՆԱՑԻՆ ԺԱՄԱՐ '99

Քանամեակ մը առաջ, Ֆրանսայի մէջ ծնունդ առած ԵՐԿԻՐ ԵՒ ՄՕԱԿՈՑԹ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ ՊՈՒԹԻՒՆԸ՝ արդէն իր ճիւղերը ունի Փարիզի, Լիոնի, Մարսելի, Պրիստի, Լոնտոնի, Նիւ Եորքի, Լոս Անճելեսի, Սան Ֆրանսիսքոյի, Մոնրէալի, Թորոնթոյի և Երեւանի մէջ:

Կազմակերպութեան գործունէութեան դաշտը կը տարածուի չորս շրջաններու մէջ. Հիւսիսային Իրան, Քեսաս, Հայաստանի Հանրապետութիւն և Արցախի Հանրապետութիւն:

ՀՀ այս տարուան ամառնային ճամբարը տեղադրուած պիտի ըլլայ Աշտարակի շրջանին մէջ, վերանորոգելու համար հոլակաւոր Սաղմոսավանքի համալիրը՝ ԺԲ.-ԺԳ. դդ.:

Այս իրապէս հայրենամուտը և դաստիարակիչ գործունէութեան իր լայն աջակցութիւնը կը բերէ Գահիրէի ՀԲԸՄ-ի վարչութիւնը՝ երրորդ տարին ըլլալով, պատանիներ կամ երիտասարդներ դրկելով աշխատանքի սահմանուած ճամբարը:

26 Յուլիս-23 Օգոստոս երկարող շրջանին, «Սանթեմիկ Մ. Չագըր» Հիմնադրամիմ հոգատարութեամբ՝ Աղեքանդրիայէն և Գահիրէէն պիտի մասնակցին վեց հոգի:



ԱՆԴԱՄԱԿԱՆ

ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ

Շաբաթ, 22 Մայիս 1999-ին, Մարտէլի Փրատոյ պողոտային վրայ գտնուող հայկական տաճարին մէջ տեղի ունեցած է Ս. Պսակի արարողութիւնը՝ Օր. Քրիսթին Չատըրճեանի ընդ Տիար Մաքսիմ Միլոյեանի:

Օր. Ք. Չատըրճեան՝ որ ժամանակէ մը ի վեր Գանատա հաստատուած է, իր գեղամկարչական աշխատութիւնները պարբերաբար հանրութեան կը ներկայացնէ «Քրիչ» ծածկամունով:



Ան՝ համակրելի մեծակատարութիւններէն էր Գահիրէի ՀԲԸՄ-ի երբեմնի «Կոունկ» երգչախումբին:

Կիրակի, 27 Յունիս 1999-ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ տեղի ունեցաւ Ս. Պսակի արարողութիւնը՝ Գահիրէի ՀԲԸՄ-ի անդամներէն, Տիար Նուպար Սիմոնեանի կրտսեր որդուն՝ Տիար Ռուբէն Սիմոնեանի ընդ Օր. Ասիա Գարրիէլեանի, խաչելոբայրութեամբ՝ փեսին եղբոր, Տէր և Տիկին Ճորճ Սիմոնեանի:

«Տեղեկատու». Այս ուրախ առիթներով, նորապսակ ամուսնւորն կը մաղթենք անասկ երջանկութիւն:

ՄԱՀԱԳՐՈՒԹԻՒՆ

7 Յունիս 1999-ի առաւօտեան, ինքնաշարժի կսկծալի արկածի մը զոհ գնաց՝ Գահիրէի ՀԲԸՄ-ի անդամներէն, Տիար Փիրայր Յակոբեանի եղբայրը՝ Արա Յակոբեան:

«Տեղեկատու». Ճակատագրի այս ցնցող հարուածին առիթով, խորապզած ցաւակցութիւններ կը յայտնենք ողբացեալին ընտանիքին անդամներուն և հարապատնէրուն:



6 Յուլիս 1999-ին մահացաւ Գահիրէի ՀԲԸՄ-ի բազմամեայ անդամներէն՝ Տիար Լորիս Գարգուր: Հանգուցեալը Միութեանս կ'անդամակցէր 1963-էն սկսեալ և ժամանակ մըն ալ եղած է Օրջանակային Յանձնաժողովի անդամ:

15 Յուլիս 1999-ին մահացաւ Գահիրէի ՀԲԸՄ-ի բազմամեայ անդամներէն՝ Տիար Փիրայր Թովմասեան: Հանգուցեալը Միութեանս կ'անդամակցէր 1956-էն սկսեալ և երկար տարիներ մաս կազմած է Գահիրէի ՀԲԸՄ-ի Վարչութեան:

«Տեղեկատու». Այս տխուր առիթներով, հանգուցեալներու հարապատնէրուն կը յայտնենք մեր խորապզած ցաւակցութիւնները:

Հ.Բ.Ը.Մ.
ՄԵԼԿՈՆԵԱՆ ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ
1999-2000 Տարեշրջանի Արձանագրություն

Մելգոնեան Կրթական Հաստատությունը 73 տարուան պատմություն ունեցող երկրորդական երկսեռ, գիշերօթիկ և ցերեկեայ վարժարան է: Հաստատությունը օժտուած է արդի ուսումնական պահանջները գոհացնող կառույցներով՝ տարրալուծարաններ, համակարգիչներ, գրադարան, մարզական համալիր:

Մ.Կ.Հաստատութեան ուսումնական ծրագիրը համապարփակ է.

- Հայերէն լեզու, գրականութիւն և պատմութիւն: Այլ ճիւղերը՝ անգլերէնով:

- Կը դասաւանդուի աշակերտի ծննդավայրի լեզուն (օրինակ՝ արաբերէն, յունարէն, պուլկարերէն, ռուսերէն, ֆրանսերէն): Ինչպէս նաեւ այլ օտար լեզուի դասաւանդութիւն՝ բաւարար թիով խմբակ գոյանալու պարագային:

- Հայերէն և անգլերէն լեզուներու անբաւարար մակարդակ ունեցող աշակերտներուն՝ մասնայատուկ դասաւանդութիւն:

- Ուսումնական ծրագիրը միջազգային չափանիշերու և մակարդակներու վրայ հիմնուած է՝ անգլիական GCE "O" Level-ի (Սովորական մակարդակ) և "A" Level-ի (յատաջացած մակարդակ), IGCSE-ի, ինչպէս նաեւ ամերիկեան TOEFL, SAT I-ի և SAT II-ի պատրաստութեան:

- Աշակերտները կը պատրաստուին բարձր ճանաչում ունեցող ամերիկեան և երոպական համալսարաններու ընդունման պայմաններուն համապատասխանող ծրագրով:

- Արտադասարանային ծրագրուած գործունէութիւններէն են՝ նկարչութիւնը, պարարուեստը, երգչախումբը, փողերախումբը, լրագիրը, թատերականը, սկաուտական և մարզական շարժումները:

- Հաստատութիւնս իր կարելից կ'ընէ ճիւղական սահմանափակ հնարատրութիւն ունեցող բայց ընդունակ և ջանասէր աշակերտներուն համար:

- Հաստատութեան վկայականը ստացող շրջանաւարտները հնարատրութիւնը կ'ունենան իրենց բարձրագոյն ուսումը շարունակելու լաւագոյն համալսարաններու մէջ: (Ամերիկեան, Եւրոպական, Հայաստանի եւ...)

Յաւելեալ տեղեկութիւններ ստանալու, ինչպէս նաեւ արձանագրութեան համար կրնաք դիմել՝

A.G.B.U.- Melkonian Educational Institute
Admissions Office (Attn. Mrs. I. Guevherian)
P.O.Box 21907, CY-1514, Nicosia, Cyprus
Tel: +357-2-422195 / 422204 Fax: +357-2-493155
E-Mail: agbumei@melkonian.ac.cy
www.melkonian.ac.cy